48ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 1003 Կ. ՊՈԼԻՍ ՇԱԲԱԹ ԱԵՊՏԵՄԲԵՐ 29/12 ՀՈԿՏ. 1904 3 ՇԱՊԱՆ 1322 — 29 ԷՅԼՈՒԼ 1320

Journal Arménien
MANZOUMÉ-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte,
CONSTANTINOPLE

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԻՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Տ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՀԻՄՆԱԴՐՈՒԹԻՒՆ
38, Գալաթիայի մայր փողոց, 38

Մանզումէի Էֆքիար

ՀԱՅԱԲԵՐԵՐԷՆ ԱԳԱՒՕՏԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افكار

ԳԻՆ

	Տարեկան	Վեցամսեայ
Պոլսոյ համար	80 ղ.	50 ղ.
Դրսի [illegible] համար	108 »	60 »
Արտասահմանի համար	25 ֆր.	15 ֆր.

ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ ՉԱՍՍԱՆԵՐ
Մէկ տողի համար, առաջին անգամ 6 գրուշ, Յետոյ անգամ ուրեմն [illegible] համար [illegible]

ԲՆԱԽՕՍԱԿԱՆ

ՔՈՒԾԸ ԵՒ ԵՐԱԶԸ

ԳԻՏԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՏԵՍՈՒԹԵՆՆԵՐ ՀԱՄԵՄԱՏ

Հետաքրքրական է դիտել, որ մեր գործարանաւորութեան կենսաբանական երեւոյթներուն նորմիկ է՛ն պարզ և է՛ն դիւրին կարծուածներն են որ, ամենէն աւելի կ՛զբաղեցնեն գիտնական գլուխները։ Քու

՝ և երազն ալ որ մարդկային բնախօսութեան ամենէն դիւաւոր և ամենէն հասարակ երեւոյթներէն են, դարերէ ի վեր տքնեցուցած են գիտութիւնը և նոյն իսկ այսօր բազմադիմի յառաջդիմութեանց մէջ, դարձեալ դժուար է այսպիսի խնդիրներու մասին գիտական հրդեհիւ մեկնութիւն մը տալ։ Ներկայիս քունի և երազի մասին գոյութիւն ունեցած բազմաթիւ հակոտնեայ տեսութիւններուն և վարկածներուն միջեւ ամենէն դիւրմբռնելին և արամաբանականը դարուս նշանաւոր բնախօսներէն Մաթիաս Տիւվալ գիտունին տեսութիւնը ըլլալ կը թուի։ Այս նոր տեսութիւնը իր պարունակած հետաքրքրաշարժ գաղափարներուն համար կ՛արժէ որ պահ մը մեր ուշադրութեան առարկայ դնենք։

Ընդհանուր կերպով բնախօսութիւնը այսօր հաստատած է՝ թէ մեր մարմնոյն ամբողջ գործարանները գործունէութեան և հանգստի փոփոխակի յաջորդութիւն մը կը ներկայացնեն։ Ահա քունն ալ ուղեղային գործունէութեան առժամեայ դադարումն է։ Բայց ինչպէս տեղի կ՛ունենայ այս դադարումը։ Ճիշդ այս կէտին վրայ կը գտնուի կարծիքներուն տարբերութիւնը։ Մաթիաս Տիւվալ խնդիրը վերջնականապէս լուծելով կ՛ըսէ թէ ուղեղային գործունէութեան դադարումը արդիւնք է Նեռոն անուանուած բջիջներուն մէկ յատկութեան։ Զեզ բացատրելու համար թէ ինչ է Նեռոնը, սփիռած եմ նախ քանի մը հարեւանցի տեղեկութիւններ տալ առհասարակ ընդհանուր ուղեղի մասին։

Երեւակայեցէ՛ք, ալեծուփ մարմնի զանգուած մը, մակերեւոյթը գորշագոյն, կեդրոնը սպիտակագոյն, մէջտեղէն քաշուած երկու կարեւոր հատուածներու, կիսագունդ կոչուած, որոնք կը գբաւեն գանկին ամբողջ խոռոչը։ Այս կակուղ զանգուածին մակերեսը ակօսուած է անհամար խնձերով որոնք զայն նոյնքան թուով փոքրիկ բլրակներու կը բաժնեն, ոմանք պարուրաձեւ և ոմանք երկայնաձեւ, կամ աւելի ճիշդ գաղափար մը առնելու համար ենթադրեցէք մէջը օդով լեցուցած գորշագոյն փամփուշտ մը որ հարկադրուած է ամէն կողմէ փոթփոթիլ, գանկին իրեն սահմանած նեղ անջրպետին մէջ կարենալ պարփակուելու համար։ Ահա ուղեղ կոչուած այս հաղարաւոր բլրակներ ունեցող մանուածակերպ զանգուածն է որ, իր մակերեսային խաւին մէջ կամ անդնմագիտական լեզուով խօսելով իր կեղեւին մէջ կը պարունակէ Նեռոն կոչուած մանրադիտական հրաշալի բջիջները։

Սա հասարակ Նեռոն մը կը նմանի փոքրիկ կենդանիի մը՝ որ իր պզտիկ իրա՛ին շուրջ բազուկներու և սրունքներու նման իրարմէ փոքր երկարաձգումներ ունի։ Այս բջիջները իրարու առընթեր կ՛ապրին և պէտքերուն համեմատ իրարու հետ շօշափման մէջ կը դրուին և կամ կը մեկուսացուին։ Գաղափար մը տալու համար Նեռոններուն ունեցած հրաշալի յատկութեանց վրայ, ըսեմ թէ ասոնք ճիշդ լուսանկարչական ամենազգայուն բլանքներուն նման կը պահեն և կ՛ամբարեն բոլոր զգայարաններուն այսինքն տեսողութեան, լսողութեան, հաշակոնքի, հոտառութեան և շօշափելիքի միջոցաւ ուղեղին հաղորդուած բոլոր տպաւորութիւնները և յետոյ երբ պէտքը զգացուի՝ այս բջիջներէն մէկ քանիները իրենց բազուկներուն և սրունքներուն միջոցաւ, իրարու հետ հաղորդակցութեան մէջ դրուելով կը զուգադրեն և կը միացնեն դիզուած տպաւորութիւնները՝ կազմելու համար գաղափարներ, բանաձեւելու փափաքներ և գործադրութեան փոխակերպելու՝ իղձեր։ Ինչ հրաշալի գործարան։ Ես ուղեղը յօժարակամ պիտի նմանցնէի թղթատարի, հեռագրի և հեռաձայնի ընդարձակ և մեծ գործակալութեան մը ուր հազարաւոր գործաւորներ իւրաքանչիւրը Նեռոնով մը ներկայացուած՝ շարունակ կ՛աշխատին, անընդհատ կ՛ընդունին նամակներ, և հեռագրաւորեր, և ամէնքն ալ կը փոխանցեն իրենց սահմանեալ հասցէին և օգտակար կիրարկումին։ Եւ դեռ ինչ՞ը կը կատարեն այս Նեռոնները։ Ուղեղային զանգուածը իր սպիտակագոյն կեդրոնին մէջ նմանապէս կը պարունակէ ուրիշ Նեռոններ ալ որոնք սակայն իրենց կատարած դերերուն տեսակէտով այնչափ նշանակելի չեն որքան գորշ խաւին Նեռոնները։

Անդրադառնալով մեր բուն խնդիրին, Մաթիաս Տիւվալ կ՛ըսէ թէ այս երկու տարբեր սեռէ Նեռոնները մեր օրուան մեծագոյն մասին մէջ միւտ տարբեր դիրքերու տակ իրարու հետ հաղորդակցութեան մտնելով ծնունդ կուտան խորհրդածութիւններու, դատողութիւններու, մտածումներու։ Անգամ մը որ գորշ և սպիտակ խաւին բջիջները իրարու հետ հաղորդակցութեան մէջ գտնուելէ դադրին, այլեւս ուղեղը կը դադրի գործելէ և կ՛ինայ տեսակ մը հանդարտութեան մէջ որուն ժողովրդական լեզուաւ կ՛ըսենք քուն։ Ցիշեալ գիտունը այսպէս մեկնելով կեն սաբանական այս մեծ երեւոյթը, կ՛անցնի երազին բացատրութեան և կը հաստատէ թէ ուղեղին այս վիճակին մէջ կրնայ երբեմն պատահիլ որ քանի մը Նեռոններ իրենց հաղորդակցութիւնը չվնեն, և այն պատճառակ յառաջ եկած երեւոյթներն ալ պիտի ըլլան անկատար՝ որոնք երազէ ուրիշ բան չեն։

Ահա ասոնք են քունին և երազին դիտական ամենաւերջին բացատրութիւնները։ Եթէ խնդիրը տակաւին հեռի է իր վերջնական լուծումէն՝ կը՛նանք ասկայն ըսել թէ լուծուելու առրահետին մէջ մտած է. տակաւին մեզի անծանօթ են Նեռոններուն ունեցած զարմանալի յատկութիւններուն գաղանիքները։ Մեր ձեռք բերած այս դոյզն ծանօթութիւնները որոնք արդիւնքն են անդադարէնեներու և բնախօսներու երկարատեւ և մանրազնին հետախուզութեանց՝ տակաւին ոչինչ են այն ուրիշ անհամար և անծանօթ պաշտօններուն և դերերուն քով որոնց տէր են Նեռոնները։ Այս բջիջներուն բուն խնդութիւնը թէեւ տակաւին մեզ անծանօթ է, սակայն մեծ դեր մը կատարելու կոչուած են մարդկային ընդհանուր գործարանաւորութեան մէջ։ Զանազան անհատներու իմացական կարողութեանց տարբերութիւնը արդիւնք է Նեռոններուն չարժմանց արագութեան տարբեր երանգներուն և այսոր, հակառակ ուղեղին նկատմամբ մեր ունեցած անպատգիտական, ընախօսական և փորձառական ծանօթութեանց վրայ տիրող մթութեանց, կրնայ վերջնականապէս քնչուելի թէ ուղղի իմացականութիւն մը անժխտելի կերպով դարձած է ուղեղային կեղեւին նիւթական ամբողջութեան։

Վերջապէս Նեռոնի տեսութիւնը գիտուններուն համար երկար վիճաբանութեանց տեղի տուաւ և մասնաւորաբար հոգեբանութեան վարդապետներուն առջեւ հետազոտութեան ընդարձակ հորիզոններ բացաւ։ Կենսաբանական գիտութեանց նորանոր յառաջացումները աւելի պիտի լուսաւորեն մութ գաղանիքները։

ՄԱՆԱՍԷ Պ. ԶԻՎԻԿՆԱՆ

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐՈՒՆ

Նաւահանգստի բնակիչներուս համար չուգնաւը ոչ նուազ ծանօթ է, ինչպէս շոգեշարժ մեքենան։ Անոնց սիրուն հեռապատկերը մեզի կ՛ըզբաղցնէ, և այդ հաղորդակցութեան, երթեւեկութեան միջոցները որոնց մէջ առնուազն ամէն օր մէկ երկու ժամ կ՛անցընենք, մեր վրայ աղէկ կամ դէշ տպաւորութիւն մը կը թողուն, մանաւանդ երբ մարդուս և մանաւանդ բարկութիւնն իսկ, թող չտար որ շոգին որոտալով դուրս պոռթկայ, տղուն և դաստիարակին սրտերը կը հանդարտեցնէ միանգամայն և կը զուարթացնէ։ Ինչ է որ կրնայ նեղացած տրտմել բան մը տալիկ կամ սոփէ թեցընել։ և ո՛վ նեղսիրտ չէ մեր դէպքերուններէն ներս։

Դպրոցին ներկն ու փայլը՝ բարեւ կրթութիւնն է։ Ուրքան դարեւոր, և ոչ քան անկարժէքն է ան։ Ինչ դժուար կուգայ մարդութեան և շնորհալութեան վարժուած ճաշակի տէր մարդուն՝ ոգեղ, ան՝ նամակ թղթատարի՝ ներկերը թափթփած՝ ու նաւին տէրը նիրկել չտար, կամ եթէ շոգեշարժ մեքենան խտացուցիչ (condensateur) մը չունի և շոգին միշտ գոռում՝ գոչումով ծխնելոյզէն վեր կ՛ելնէ ականջ խլցնելով և անանդիտ կ՛ընէ ուզեւորները, նաւապետը ինչ կրնայ ընել։

Դպրոցը ճիշդ այդ շոգենաւին կը նմանցնեմ։

Որքա՞ն ծնողքներ, եղբայրներ կամ քոյրեր իրենց ընտանեկան երջանկութիւններն ու յոյսերը մեր դպրոցներուն վրայ դրած են, ու իրենց սիրելիները, որոնք հազար զաւակները իրենց առաջին ճամբորդութիւնը կ՛ընեն կեանքի ալէկոծ ովկիանին մէջ։

Դպրոցին տնօրէնը, նաւապետը, եթէ աչալուրջ, կարող մէկը չըլլայ, ղեկավարը, «չարադրութեան» դասատուն, ուղղութիւն մը կուտայ աշակերտներուն։ Այս ընտանի կենդանի ապացոյցներով ալ կրնամ հաստատել, թող որ, եթէ քիչ մը մտածէք պիտի տեսնէք թէ ինչո՞ւ այսինչ վարժարանին տղաքը երեւակայական և բանաստեղծի հով մը ունին վրանին, կամ այսինչ վարժարանին աշակերտները Քրիքիոս աղայի մը գաղափարները, ինչո՞ւ այսինչ դպրոցին ելլողները «ղէվզէկ» կ՛ըլլան կամ այսինչ դպրոցին աշակերտները լուրջ։

Մեր դպրոցներուն մէջ դասախօսակները առատութիւնէ մինչև իրիկուն տղոց կարգապահութեան վրայ հսկելու զբաղած ըլլալով... (!) ոչ միայն բարոյական կամ նկարագրի տեսակէտով բարերար և ազդու դեր մը չեն խաղար, այլ և շատ անգամ առելի կը դառնան կամ ծաղրելի։ Բարոյականի կամ քաղաքավարութեան մասնաւոր դասեր ալ չըլլալուն՝ ղեկը կը մնայ «չարադրութեան դասատուին» ձեռքը, որ շատ անգամ գրականութեան հետ պատմութեան դասե՞ալ իր վրայ առած է, և աշակերտին զգացումներուն իշխելով, վայելուչի և անվայելի, սիրելիի և առելիի ազնիւի և անազնիւի գաղափարը ինքն է որ կը ներշնչէ անոր։ Ուրեմն պարզ է թէ ինչ փափուկ պաշտօն մը ունի ան և որքա՞ն կարեւոր։

Նոյնպէս դպրոցին «քանանասթէօն»ը նուազն է։ Երաշտութիւնը, ա՛հ, ան կը մեղմացնէ էն շոգեմեքենը և անդուռնոպ բարկութիւնն իսկ, թող չտար որ շոգին որոտալով դուրս պոռթկայ, տղուն և դաստիարակին սրտերը կը հանդարտեցնէ միանգամայն և կը զուարթացնէ։ Ինչ է որ կրնայ նեղացած սրտով բան մը տալիկ կամ սոփէ թեցընել։ և ո՛վ նեղսիրտ չէ մեր դէպքերուններէն ներս։

Դպրոցին ներկն ու փայլը՝ բարեւ կրթութիւնն է։ Ուրքան դարեւոր, և ոչ քան անկարժէքն է ան։ Ինչ դժուար կուգայ մարդութեան և շնորհալութեան վարժուած ճաշակի տէր մարդուն՝ ոգեղ, ան՝ նամակ թղթատարի՝ ներկերը թափթփած՝ ու նաւին տէրը նիրկել չտար, կամ եթէ շոգեշարժ մեքենան խտացուցիչ (condensateur) մը չունի և շոգին միշտ գոռում՝ գոչումով ծխնելոյզէն վեր կ՛ելնէ ականջ խլցնելով և անանդիտ կ՛ընէ ուզեւորները, նաւապետը ինչ կրնայ ընել։

Դպրոցը ճիշդ այդ շոգենաւին կը նմանցնեմ։

Որքա՞ն ծնողքներ, եղբայրներ կամ քոյրեր իրենց ընտանեկան երջանկութիւններն ու յոյսերը մեր դպրոցներուն վրայ դրած են, ու իրենց սիրելիները, որոնք հազար զաւակները իրենց առաջին ճամբորդութիւնը կ՛ընեն կեանքի ալէկոծ ովկիանին մէջ։

Դպրոցին տնօրէնը, նաւապետը, եթէ աչալուրջ, կարող մէկը չըլլայ, ղեկավարը, «չարադրութեան» դասատուն, ուղղութիւն մը կուտայ աշակերտներուն։ Այս ընտանի կենդանի ապացոյցներով ալ կրնամ հաստատել, թող որ, եթէ քիչ մը մտածէք պիտի տեսնէք թէ ինչո՞ւ այսինչ վարժարանին տղաքը երեւակայական և բանաստեղծի հով մը ունին վրանին, կամ այսինչ վարժարանին աշակերտները Քրիքիոս աղայի մը գաղափարները, ինչո՞ւ այսինչ դպրոցին ելլողները «ղէվզէկ» կ՛ըլլան կամ այսինչ դպրոցին աշակերտները լուրջ։

Մեր դպրոցներուն մէջ դասախօսակները առատութենէ մինչև իրիկուն տղոց կարգապահութեան վրայ հսկելու զբաղած ըլլալով... (!) ոչ միայն բարոյական կամ նկարագրի տեսակէտով բարերար և ազդու դեր մը չեն խաղար, այլ և շատ անգամ առելի կը դառնան կամ ծաղրելի։ Բարոյականի կամ քաղաքավարութեան մասնաւոր դասեր ալ չըլլալուն՝ ղեկը կը մնայ «չարադրութեան դասատուին» ձեռքը, որ շատ անգամ գրականութեան հետ պատմութեան դասե՞ալ իր վրայ առած է, և աշակերտին զգացումներուն իշխելով, վայելուչի և անվայելի, սիրելիի և առելիի ազնիւի և անազնիւի գաղափարը ինքն է որ կը ներշնչէ անոր։ Ուրեմն պարզ է թէ ինչ փափուկ պաշտօն մը ունի ան և որքա՞ն կարեւոր։

Նոյնպէս դպրոցին «քանանասթէօն»ը նուազն է։ Երաշտութիւնը, ա՛հ, ան կը մեղմացնէ էն շոգեմեքենը

ԱՂՋԻԿՆԵՐՈՒ ՀՈՐԵՂԲՕՐՈՐԴԻՆ

Օրիորդներուն համար ամէնէն հաճելի ազգականն է հօրեղբօրորդին, որ կրնայ փախանորդել եղբօր, անոր բացակայութեան պահուն և օրիորդին կենցաղագիտական ծառայութիւններ մատուցանել փողոցը ճամբորդած ատեն, չուկայէն գնում մը ընելու պահուն, զբօսավարի մը և կամ սրահի մը մէջ։ Ասանկ հօրեղբօրորդի մը կարօտը կը քաշեն անկէ զուրկ եղող օրիորդներ։ Եւ սակայն այս օրերս Եկեղեցական ուսուցիչ մը նորօրեակ հօրեղբօրորդի մը յանձնարարեր է իր աշակերտուհիներուն, յանկարծակի բերելով զանոնք։

Դէպքը տեղի ունեցած է Սկիւտարի Ս. Խաչ վարժարանի աղջկանց Լրացուցիչ դասընթացքին մէջ, որուն ֆրանսերէնի և գիտութեանց ուսուցիչը դասարան մտնելով աղջիկներուն կ՛ըսէ. «— Աղջիկներ, դուք ամէնքդ ալ հօրեղբօրորդիներ ունիք» (*)։ Աղջիկները ինարեն Ցրես կը նային ուսուցչին այս անսովորի ընտանութեան առթիւ, և անոնցմէ մէկ քանին կը կրկնեն. «— Ես հօրեղբօրորդի չունիմ, Միսիւ»։

— Անկարելի բան է, կը գոչէ Տիար ուսուցիչը, դուք հօրեղբօրորդիներ ունիք։

— Բայց հաստատեցէք որ չունինք, կը կրկնեն աղջիկները ուսուցչին զրուցանքին պէս անհասկնալի դեպքերուն այս առեղծուածը։ Ուսուցիչը սիրտնեղար չեղով մը կը գոչէ. «— Դուք ճշմարիտ հօրեղբօրորդիներ ունիք։ բայց չէք ճանչնար զանոնք։ Ձեր հօրեղբօրորդիները այն կապիկներն են որոնց վիզէն շղթայ անցուցած կը խաղցնեն գնչուները»։

Օրիորդները այս կապկարարութիւնէն զարթցած և զարմցած, չեն կրնար իրենց զարմանքն ու զարմացական բացագանչութիւնները զսպել և անոնց մէջ չարաճճի մը,

— Բայց, Միսիւ, կ՛ըսէ, անշուշտ ձեր հօրեղբօրորդիներն ըլլալու են։

Մեր սեղանաւոր հասած է ուսուցչութիւնը։ Վարժարանին Հոգեբարձութիւնը ու տնօրէնութիւնը յարդաւոր տեղեկութիւն ունին դպրոցին մէջ անցած դարձածներէն։ Ո՛վ իրաւունք տուած է երիտասարդ ուսուցիչի մը՝ որ ասանկ խեղկատակութիւններ ընէ չափահաս աղջիկներու առջեւ։ Արդեօք իր խելքովը Տարուինականութիւն դասաւորուած է։ Բայց Ս. Խաչի վարժարանէն մինչեւ Տարուին՝ մեծ է անջրպետը։ Ինչ իրաւունքով մասաղ աղջիկներու սիրտին մէջ արմատացնել գիտական մտքի ու տեսակետ կարծիք մը որուն հեղինակին իսկ ատեանամով արտայայտած է զայն։ Նկարագրի կազմութեան չրջանի մէջ գտնուող մատաղ օրիորդներու հետ այս եղանակով վարուիլը զանոնք բարոյապէս պղծացնել է, որուն և ոչմի ծնողք կրնայ ներել, ա՛րդեւ ալ անիրաւ ըլլայ։

ԱՐՏԱՔԻՆ

ԿԱՑՈՒԹԻՒՆԸ

«Նայէ Ֆրայէ Բրեան»ի
Հոկտեմբեր 9ի խմբագրականէն

Ընդհանուր տպաւորութիւնը այն է թէ ա՛յն ատեն միայն Մոնքանի առջեւ կոխ մը պիտի մղուի, եթէ ձայնցնէք յարձակին։ Ո՛չ ոք իր միտքէն կ՛անցընէ թէ հիմա եկած է ժամանակը եթէ թեթեւ ոգեզատնապահութիւն մը ընէր ու մէկ քանի մարդու պատմէր իրենց միջեւ անցած դարձածը, իր անկրկնը անմիջական կ՛ըլլար։

Երկու երիտասարդներն ալ իրարմէ բաղդաւոր տարբեր նկատումներով ջերմապէս փափաքող էին հայտարար կարգապրութեան մը յանգելու, մանաւանդ զիրար կը սիրէին ալ, և առանձին կերպով խորհրդածելով՝ երկուքն ալ նոյն եզրակացութեան կը յանգէին։

Հրաչեայի Պոլիս ժամանումին երրորդ իրիկունը, երբ երկուքն ալ առանձնացած կը խօսակցէին,

— Վաղը քիչ մը չուկայ իջնալու մտադիր եմ, ըսաւ Դանաբաշ, առանձնութիւնը տաղտուկ կը պատճառէ կոր.

— Ինչ կ՛ուզես, գոչեց Էլմօնեան, առիկայ անկապելի՛ է առանց, քու չուկայ իջնալդ։ Երրորդի մը հետ հաղորդակցութեան մտնեմ, մեր երկուքին ալ փճացումն է, ինչ դէմքով պիտի պարարս, իմ հիւրս պիտի ըլլաս, թէ բան պիտի չանցնաս գիս, ան երկու պարագաներն ալ ծանրակշիռ են. առանց մեր մէջ վերջնական որոշումի մը յանգելու, ամէնէն վատագոյր գործը կ՛ըլլայ քու չուկայ իջնալդ։

(Շարունակելի)

ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԹՈՐԹՈՆԸ 184

ՁԱՆՁԱ

ՈՍԿԻՆԵՐՈՒ ՃԱՄԲՈՒՆ ՎՐԱՑ

ԶԷՊ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԱՅՍԷՐԵԱՆ ԵՒԱՆԳԵԼԻՍԷՆ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Է

Էլմօնեան մեծ չունչ մը առաւ Հրաչեայի համակերպող ձեւերը տեսնելով։ Ամուսնութիւնը սքանչելի գիւտ մըն էր, որուն դիմաց երկարօրէն ճաշուեց՝ միշտ յուսադրելով խօսակիցը թէ, երկուքն ալ եթէ փութկոտութեան չցուցնեն ու լրջութեամբ և ուշիմութեամբ վարուին, պիտի յաջողին ամուսնանալ երկու չնչաւորիկ օրիորդներուն հետ։

Ասանկ կենսական խնդիր մը՝ բնականաբար կարելի չէր մէկ քանի ժամուան մէջ լուծել, ուստի Հրաչեայ առանց վճռական պատասխան մը առնելու, որոշեց համբերել։

Նաւաբեկութիւնը խորապէս ազդած էր Դանաբաշի առողջութեան վրայ։ Թէեւ բուսական ժամանակ անցած էր այդ դժբախտարկածէն, սակայն չէր կարողացած դեռ ինքզինք գտնել և հիմնական դարմանումի մը անհրաժեշտութիւնը բացարձակ կերպով կ՛զգար։ Զինքը ազատողները՝ աղքատ ձկնորսներ, հաղիւ կարողացած էին նախնական դարմաններ մատուցանել։ երկար օրեր սիրպուած էր մնալ անոնց համեստ խրճիթին մէջ, ուր ապրած էր բոլորովին նախնական պայմաններու մէջ։ Բարեբախտաբար գրպանը մէկ քանի ոսկի մնացած էր նաւաբեկութեան ատեն, ինչ խաիւ պահած էր իր անհրաժեշտ պայման՝ իր նախնական ծախսերուն։ Զկնորսներուն նաւակովը հասած էր Պէմիր, ուրկէ հեռագիր մը տալ մտադիր էր Նիւ Եորքի Սաղաթիէլ և ընկերց ու հասկնալ դժբախտութիւնը, որուն ենթարկուած էր։ Իզմիրի մէջ խնայողութեան համար համբորդներու յատուկ հասարակ խան մը իջեւանած էր, ուր Պոլսեցի ուղեւորէ մը լսելով որ Պոլսոյ մէջ Նիւ Եորքցի Հրաչեայ Դանաբաշ անուն մէկը առեւտրական մեծ գործառնութիւններ կը կատարէ, չանցնցեր եղած ու հասկցած էր որ շոգենաւին մէջ իրեն ընկերացող Արշակ Էլմօնեանը ըլլալու էր այդ կեղծ Հրաչեան, քանի որ իր ամբողջ վաւերաթուղթերն ու հարստութիւնները անոր քով կը գտնուէին և ինքզինքին մէջ ուրախ կոխած չէր Պոլիս։

Այս լուրը առնելուն պէս, առանց անոր վաւերականութիւնը ստուգելու համար ժամանակ կորսնցնելու՝ անմիջապէս փութացած էր Պէյլիս, ուր առանց դժուարութեան կրնար գտնել անոր իբեւանած օթէլին հասցէն, ինչպէս նաեւ Արշակ Էլմօնեանը, որ իր Հրաչեայ Դանաբաշ անունը վրան առած՝ կատարեալ վաճառական մը դարձած էր։

Ցիրվիքական այս ակարութիւններուն պատճառով՝ Հրաչեայ Դանաբաշ կարողութիւն չէր զգար իր վրայ վճռական ձեռնարկներ ընելու և հանգիստ դիրքի մէջ կը մնար, անդարար կերակուրներ ու կազդուրիչ ըմպելիներ ու գինիներ առնելով ապաստանէն։ Այս կարճ ժամանակամիջոցը բաւական եղած էր Դանաբաշի պէս ուշիմ երիտասարդի մը համար՝ կացութիւնը քննելու և տեսած վաւերաթուղթերէն, Էլմօնեանի ընթացքէն ու անոր գործառնութեանցը համարատուութենէն համոզուած էր որ Էլմօնեան ալ իրմէ ոչ նուազ կարեւոր դիրք մը գրաւած էր Սաղաթիէլ և ընկերց առջեւ, քանի որ յաջողած էր այսչափ մեծ վարկ չահիլ Պոլսոյ առեւտրական հրապարակին վրայ ու նոյնչափ ալ մեծ շահ ցոյց տալ իր գործառնութիւններէն։

Էլմօնեանի յանցանքը մի միայն իրեն անունը գաղնալը կը նկատէր Հրաչեայ եւ վստահ էր որ Պ. Սաղաթիէլ այդ մէկ թերութիւնը պիտի ներեր այսչափ գործունեայ ու ճարպիկ մէկ պաշտօնեային, երբ մանաւանդ արդարացուցիչ եւ հարկեցուցիչ փաստեր ալ ունէր ան՝ իր ձեռքը։ Դանաբաշ այս պարագան նկատողութեան առնելով, չատ առաջ երթալէ ալ կը վախնար։ ինք հինգ փարա չունէր գրպանը, մինչդեռ Էլմօնեան հազարաւոր ոսկիներու հետ կը խաղար եւ ամէն պայմանութիւն ալ կը վայելէր թէ՛ Պ. Սաղաթիէլէն եւ թէ Պոլսոյ մէջ գտած բարեկամներէն։

Ուստի ասանկ հաստատուած մէկու մը դիրքը խախտելը անկարելի կը նկատէր իրեն համար և քանի՛ մտէն կենսակցեր Էլմօնեանի հետ, համակրանքը կ՛աւելցնէր անոր նկատմամբ ու հաչարար տրամադրութիւնները կը զօրանային իր մէջ։

Էլմօնեան սակայն բոլորովին տարբեր կերպով կը խորհէր, իր կեանքը, պատիւը, ապագան ճշմարիտ Հրաչեայի ձեռք կը կարծէր ու կը դողար անկէ։

Նաւաբեկութիւնը ինքն ալ մեծապէս ազդած էր։ Դանաբաշի առողջութեան վրայ։ Թէեւ բուսական ժամանակ անցած էր այդ դժբախտարկածէն, սակայն չէր կարողացած դեռ ինքզինքը գտնել և հիմնական դարմանումի մը անհրաժեշտութիւնը բացարձակ կերպով կ՛զգար։ Զինքը ազատողները՝ աղքատ ձկնորսներ, հաղիւ կարողացած էին նախնական դարմաններ մատուցանել։ երկար օրեր սիրպուած էր մնալ անոնց համեստ խրճիթին մէջ, ուր ապրած էր բոլորովին նախնական պայմաններու մէջ։ Բարեբախտաբար գրպանը մէկ քանի ոսկի մնացած էր նաւաբեկութեան ատեն, ինչ խաիւ պահած էր իր անհրաժեշտ պայման՝ իր նախնական ծախսերուն։ Զկնորսներուն նաւակովը հասած էր Պէմիր, ուրկէ հեռագիր մը տալ մտադիր էր Նիւ Եորքի Սաղաթիէլ և ընկերց ու հասկնալ դժբախտութիւնը, որուն ենթարկուած էր։ Իզմիրի մէջ խնայողութեան համար համբորդներու յատուկ հասարակ խան մը իջեւանած էր, ուր Պոլսեցի ուղեւորէ մը լսելով որ Պոլսոյ մէջ Նիւ Եորքցի Հրաչեայ Դանաբաշ անուն մէկը առեւտրական մեծ գործառնութիւններ կը կատարէ, չանցնցեր եղած ու հասկցած էր որ շոգենաւին մէջ իրեն ընկերացող Արշակ Էլմօնեանը ըլլալու

որ վերջապէս Ռուս Բանակը ամէն օր սաացած օգնական գունդերուն շնորհիւ հասաւ ա՛յն թուական առաւելութեան, որ պատերազմին սկիզբէն ի վեր կը նախատեսուէր։ Կ'ենթադրուի թէ Ռուս Բանակը ամէն օր հազար մարդ կ'ընդունի, ինչ որ չափազանցութիւն չէ, նկատելով որ ամէն օրուան կառախումբ գործողութեանց վայրը կը հասնին, որովհետեւ եւրոպական ըմբռնումով զինուորական կառախումբ մը հազար հոգի, այսինքն մէկ վաշտ միայն կը տանի։ Այսպէս Լիսաեանկի նահանջէն ի վեր գրեթէ 35 հազար հոգի աւելցած են Ռուս Բանակին վրայ։ Պահ մը ենթադրելով ալ որ վերջապէս Լիսէվիչի Բանակը 40-50,000 հոգիով Վլատիվոսթոք եկած միացած ըլլայ, այն ատեն Քուրոքաթքին յառաջիկայ գործողութեանց համար Հունհոյի վրայ իր տրամադրութեան տակ կ'ունենայ 80-85,000 հոգի աւելի քան անցեալ ամսուն Թայցէի վրայ։ Լիսաեանկի առջեւ Ճաբոնցիներուն թուական առաւելութիւնը հազիւ 50,000 հոգի ըլլալու էր, որոնցմէ գրեթէ 20,000ը կորուած պէտք է հաշուել։ Բայց անկեց ի վեր այս պակասը լեցուած ենթադրելով, հիմա թուական առաւելութիւնը 30-35,000 հոգի Ռուսերուն կողմը անցած է։ Բարի Արթուրի առջեւ միշտ մարդու պէտքը զգալի ըլլալով, հաւանական չէ որ ստուար թուով օգնական գունդեր Ճաբոնական բանակը զօրացուցած ըլլան Հունհոյի վրայ։

Թէեւ բոլոր վերոյիշեալ թիւերը ըստ երեւոյթին կամայական կերպով ենթադրական են ի չգոյէ հաւաստի տեղեկութիւններու, կարելիութեան սահմանէն դուրս չէ որ Քուրոքաթքին հիմա առ նուազն 30-35,000 հոգիի թուական առաւելութիւն մը ունենայ մօտալուտ գործողութեան համար։ Ցարձակողականի սկսելու համար այս առաւելութիւնը մեծ թիւ մը կարելի չէ անուանել, բայց իրողութիւնը ա՛յն է թէ ներկայ փոփոխութիւնը Ճաբոնցիներուն նպաստաւոր չէ, և այս պատճառաւ կը պարտաւորուին պաշտպանողականի վրայ մնալ։ Ասով մարդ ինքնաբերաբար կը սկսի մտածել Ռուրոքաթքինի յարձակողականին վրայ, որովհետեւ պէտք է որ ի մօտոյ ներկայ կացութիւնը իր լուծումը գտնէ վերջապէս, քանի որ միւս մէկոցը, այսինքն նահանջը, հիմա Ռուսերուն գործին չի գար, պարագաներու բերմամբ, զոր վերը բացատրեցինք։ Եւ ինչ պատճառ կայ որ թուական առաւելութեան գիտակցութիւնը յարձակողականի գաղափարին չառաջնորդէ Ռուսերը։ Ռուս Բանակին Սպայակոյտին կեդրոնէն մերթ ընդ մերթ նահանջի դիտաւորութեան մը մասին եղած յայտարարութիւնները, Մուքէնի սպաներուն հացկերոյթին մէջ նահանջի մասին Քուրոքաթքինի բերանը դրուած խօսքերը թերեւս սա՛ նպատակին միայն կը ծառայէին որ Ռուսք գաղտնի պահել կ'ուզեն իրենց յարձակողականի ծրագիրը, որ հիմա ամէն կերպով հաստատուած կ'երեւի։

Ընդհանուր զինուորական կացութիւնը յարձակողականի համար Ռուսերուն շատ աւելի նպաստաւոր է քան Ճաբոնցիներուն։ Մինչդեռ այս վերջինները պարտաւոր են նախ և առաջ անցնիլ Հունհո գետէն, որ հիմա անձրեւային եղանակին պատճառաւ մինչև Ինքան իր ամբողջ ընթացքին վրայ ամանցանելի դարձած է, Ռուսք իրենց յառաջապահներով կը մնան գետին հարաւային կողմը, ուրկէց միայն կարելի է յարձակողականի անոնց դիմաւորութիւնը ճանչնալ։ Երբ արդէն իսկ նեղ մի՛ջոցի մը մէջ ամփոփուած զօրքերը (Ճաբոնցիք) պատրաստուած են անցնիլ գետէ մը, և առաջուընէ ալ նախզգուշութեամբ պարտաւորուած են բաց թողուլ նահանջի գիծ մը, միւս եզերքին վրայ թշնամին վերջապահները կ'ըսպասեն մինչեւ որ ամբողջ բանակը գետէն անցնի, և այն ատեն կ'ըսկսին գետին վրայ գտնուած առաժամանակեայ կամուրջները խորտակել։ Ինչպէս եղաւ Լիսաեանկի առջեւ։ Եթէ Քուրոքաթքին միտք ունենար իր բանակը Թիլինկի հիւսիսային կողմը եւ քաշելու, ասիկա շատ կանուխէն ըրած պիտի ըլլար արդէն, և իր յառաջապահները այլ ևս պիտի չմնային Հունգետին ձախ (հարաւային) եզերքին վրայ, որովհետեւ կրնար թշնամին մեծ ուժով այն կողմէն յարձակիլ անոնց վրայ։ Ասոնց մեկուսացեալ դիրքը պիտի չարդարանար երբեք, եթէ Քուրոքաթքին միտքը դրած չըլլար այդ հարաւային եզերքին վրայ յառաջ քաշելու իր բովանդակ ուժերով։ Այս ծրագիրը յաջողցնելու համար պարտաւոր էր նախ և առաջ յարձակողական գծին երկայնքը ամրացնելու Մուքէնի հարաւային կողմը, և Բանեւուրի հիւսիսային բարձունքներուն վրայ, և կազմակերպելու իր վերջապահ գունդը, որ յարձակողական գործողութեան մը պարագային մեծ նշանակութիւն ունի յառաջապահներուն հետամարտ։ Ուստի նկատի առնելով մէկ կողմէն Հունհոյի վրայ ռուս զօրքերուն արդի հանմամբութիւնը, և միւս կողմէն ճաբոնցիներուն պարտաւորութիւնը գետէն անցնելու, հարկ է խոստովանիլ թէ Ռուսք յարձակողականի նպատակ ունին, որովհետեւ արդէն ասոնք ի. բենց մէկ ոտքը Թշնամի եզերքին վրայ դրած են։ Զինուորական կացութեան ներկայ պարագային մէջ թերեւս մարդ դարձեալ տարակուսի Ռուսերուն ճշմարիտ գաղափարին վրայ, քանի որ արդէն վարժուեցաւ անգամ մը չարունակ անոնց նահանջին, բայց մարդ հիմա բոլորովին անձնատուր ըլլալու չէ այդ գաղափարին, որովհետեւ կացութիւնը այս անգամ խիստ յարմար է ռուսական յարձակողականին համար, զոր պիտի փութացնեն վերջապէս, կա՛մ հիմա և կամ յառաջիկայ գարնան սկիզբները։ Ուրիշ խնդիր սակայն, եթէ դժբախտութիւնը մինչեւ Խարպին քշէ Ռուսական Բանակը, և հոն ալ անկարելի ըլլայ իր հիմակուան ուժերուն վերահաստատութիւնը։ Բայց արդի կացութիւնը ոչ է առիթ չընծայեր այսպիսի անպատեհութեան մը, ընդհակառակն ամէն բան նպաստաւոր հանգամանք մը ունի ռուս յարձակողականին համար։

Եթէ Քուրոքաթքին յարձակումը յաջողի Հունհոյի վրայ Ճաբոնական Բանակին դէմ, նախ պէտք պիտի ըլլայ Ճաբոնցիները դուրս հանել իրենց արդի ամուր դիրքերէն, այսինքն զարնել զանոնք և ապա նահանջի պարտաւորել դէպի իրենց խարիսխը։ Ճաբոնական բանակները երկու խարիսխ ունին։— Ինքէու և Եալու։ Առաջինը աւելի կարեւոր է, որովհետեւ ա՛յ միայն կապուած է գործողութեանց արդի վայրերուն հետ երկաթուղիով, գետային ճամբաներով և պողոտաներով, այլ նաև կապուած է Բորթ Արթուրի պաշարող բանակին և Տալնիի նաւահանգիստին հետ։ Հետեւաբար, եթէ Ճաբոնական բանակը Մուքէնի մօտ պարտութեան մը ենթարկուի, պիտի ուզէ այդ ուղղութեամբ նահանջել, և այդ նպատակաւ արդէն ամրութիւններ շինուած են Լիսաեանկի և Հայչէնկի միջեւ։ Եթէ Հայչէնկի մէջ ալ ինքզինքը չկրնայ պաշտպանել, այն ատեն դէպի Բորթ Արթուր աւելի երկար նահանջ մը պիտի ընէ, ռուսական հալածանքը ետ մղելու համար հոն, տեղ մը Քուանկթունկ թերակղզին նեղ մի՛ջոցին մէջ, և մէկ մասով ալ Նօֆի բանակին հետ միանալով բերդաքաղաքին անկումին աշխատիլ։ Այդ նաւահանգստին տեր ըլլալով, Ճաբոնական բանակը կրնայ նաւերով մինչեւ Ճաբոն ետ երթալ, և կամ պատերազմի թատերավայրին մէկ ուրիշ կէտին վրայ ցամաք ելնել։

Եթէ Ճաբոնցիք պարտաւորուին դէպ ի Բորթ Արթուր նահանջել, Ռուսերուն համար առաջ կուգայ ռազմագիտական խիստ կարեւոր պէտք մը, այսինքն Ճաբոնական ձախ թեւին եւթուը ռնտնել, բայց այսպիսի յարձակումը խիստ դժուար է։ Եթէ յաջողին սակայն, այն ատեն Ճաբոնցիք կը պարտաւորուին դէպի Ցէնկ-Հէանկ-Զէնկ նահանջել, այսինքն դէպի Եալու։ Ճաբոնական Բանակը փճացնելու համար ռուսական ստուար համախմբութիւն մը արեւելքէն ճամբայ ելնելով պարտաւոր է դէպի Սայմացի ուղղուիլ, Ճաբոնցիներէն առաջ Եալու հասնելու, և արգիլելու համար Ճաբոնական բանակին անցքը և Քօրէա փախչիլը։ Շատ հաւանական է որ Ճաբոնցիներուն դէպի Բորթ Արթուր նահանջը անյաջողութեան մատնուելով, Բորթ Արթուրի փրկութիւնը կարելի ըլլայ, ենթադրելով որ ռուսական գունդ մը անմիջապէս հասնի Քուանկթունկ թերակղզին, Բորթ Արթուրը պաշարող Ճաբոնցի զօրքերը իրենց կռնակէն ռմբակոծելու համար։

Որպէսզի Մուքէնի առջեւ յարձակողական մը ռուսական յաղթութեամբ վերջանայ, Քուրոքաթքին պարտաւոր է Թայցէի հիւսիսային կողմը Ճաբոնցիները զարնել, Հայչէնկ-Բորթ Արթուրի ճամբան կտրել անոնց առջեւ, յետոյ Մօթիէն կիրճը գոցել, արեւելքէն ալ Եալուի դէմ քալել և միեւնոյն ատեն ալ օգնական գունդ մը ղրկել Բորթ Արթուրի։ Բայց այս մեծ գործողութիւնները կատարելու համար ռուսական բանակին համար խիստ անբաւական է 30-40,000 հոգիի թուական առաւելութիւնը։ Հարկ է ասպատճառ ամբողջ Ճաբոնցիներուն կրկնապատիկը զօրք ունենալ։ Մրբ ասիկա պիտի յաջողի։ Մինչեւ որ այս հարցումին պատասխանը չտրուի, պատերազմին տեւողութիւնը կարելի չէ գուշակել, եթէ սակայն երկու պատերազմիկ Տէրութիւններէն մին չորոշէ խաղաղութեան կամ հաշտութեան համար ընդունիլ իր հակառակորդին պայմանները։

Սքաճատրոի Հոկտ. 8ի եմբագրականեն

Մուքէնի մօտ և Բորթ Արթուրի շուրջ դէպքերուն ընթացքին վերաբերեալ բոլոր հակասական զրոյցներէն կարելի է գտնել հաստատ եզրակացութեան մը գալ, թէեւ ճաբոնական յառաջխաղացութեան առջեւ խիստ ծանր արգելք մը պատահած չէ, բայց որոշ դադարի մը գոյութիւնը անժխտելի է։ Շատ հաւանական է որ եթէ ձեռնհասմանագէտ մը աչքի առջեւ բերէ ճամբաներուն, մթերքներուն, զինուորներուն թիւին, երկրին նիւթական վիճակին, են. վերաբերեալ բոլոր պարագաները, սա՛ կարծիքը պիտի կազմէ թէ երկու հակառակորդ բանակներուն քախէն մէջ բան մը փոխուած չէ, և թէ Միքաջային զօրավարները իրենց խնամեալ գիտական ճամբով կ'զբաղին պատրաստութիւնները յառաջ տանելու նախածրագրուած շարքերուն նոր հարուածին համար։ Բայց իրերը իրենց արտաքին երեւոյթովը դիտող մէկուն համար բնական է որ գործերը աւելի առամաթիք լոյսով մը պիտի տեսնէ։ Լիսաեանկէն Ռուս Բանակին նահանջէն վերջ հեռագիրները պատրաստեցին մեզ կոխին մօտալուտ կրկնութեան, նոյն իսկ աւելի յուսահատական ատիճանի մը վրայ, կա՛մ Մուքէնի դէմ, կամ Թիլինկի ուղղութեամբ։ Անկեց ի վեր ճակատին վրայ կարգ մը ընդհարումներ արձանագրուեցան, որոնք թէեւ առաւել կամ նուազ արիւնռուչտ հանգամանք մը ունէին, բայց ռազմագիտական տեսակէտով զուտ յառաջապահական կռիւներ էին։ Մէկ կողմէն արժանահաւատ լուրեր կուգան թէ տենդոտ գործունէութեամբ մը դէպի ճակատ կը տարուին զօրք, պարէն, ռազմամթերք, և հրետանի, միւս կողմէն, նոյն իսկ ճաբոնական գրաքննութեան անցնող հեռագիրներ լուր կը բերեն թէ երթալով վատթարութիւնը կ'աւելնայ անոնց մէջ որոնց յանձնուած է պաշտպանել Ռուսիոյ դասը։ Ամէն օր սիպերիական երկաթուղին նոր զօրագունդեր կը դնէ Վերին Հրամատարին տրամադրութեան տակ, և վերջերս ալ Գայքալի շուրջ գտնող երկաթուղիին չինութիւնը մեծապէս դիւրացուց փոխադրութիւնները։ Եղած պատրաստութիւններնկատի առնելով, համամիտ չենք ոմանց կարծիքին թէ պատերազմը այլ ևս գալ տարուան մնացած է։ Ճաբոնական յաղթանակին մէջ ընդհատում մը պիտի փախէ իսկոյն խանդավառութեան հոսանքը։ Բայց, ի՛նչ որ ալ ըլլայ ելքը, մօտալուտ ճակատամարտը սահմանուած է արդի պատերազմական ատեգրութեանց ամենէն յիշատակելի ճակատամարտերէն մին ըլլալու։ Եթէ իրաւ է որ Բորթ Արթուրը պաշարող Ճաբոնցիներուն մէկ կարեւոր մասը զրկուած է, կամ միաք կայ դէպի հիւսիս զրկուելու, բերդաքաղաքին շուրջ մղուած յուսահատ կռիւներուն նոր շարքին պէտք չէ սպասել։ Թօքիոյի մէջ իսկ չեն ծածկեր թէ զօրավար Մթեսէլի դիմադրութիւնը կարծուածէն շատ աւելի յամառ և հուժկու եղած է։ Ամէն պարագայի մէջ հոն Ռուսիոյ փառքը տեղաբաց մնացած է։ Այսուհանդերձ, Ճաբոնցի քանի մը խանդավառ հայրենասէրներու հետ դիւրին է կարծել թէ վախճանը շատ հեռի չէ։ Պարէնները և ռազմամթերքները քաղաք կը մտնեն ա՛յնպիսի ազատութեամբ մը, որ ցոյց կուտայ ո՛չ այնքան Թօկոյի հակողութեան պակսութիւնը, այլ այդ նաւահանգիստը լրջօրէն պաշարելու սաստիկ դժուարութիւնը։

Երբ ամէն ինչ անսայթաք է, սակայն Պալթիկի նաւատորմին շարժումները վհատեցուցիչ կերպով գաղտնիք մը կարելի է նկատել։ Անգամ մը եւս յեսդաձգուեցաւ մեկնումը, բայց այս շարթուան համար կ'ըսուի թէ Զարին և Զարուհին օրհնութիւնը առնելէ վերջ ճամբայ պիտի ելլայ։ Բայց ա՛ւր պիտի երթայ։ Ո՛չ ոք գիտէ։ Բայց ընդհանուր կարծիքը ա՛յն է թէ Արեւմտեան հաղորդակցի ջուրերը չուռով պիտի չտեսնէ։ Քրատնօվօսք այս պահուս կը դրսի ա՛յնպիսի վիճակի մը մէջ, որուն համար Ալեքսեվ Փոխարքայ կ'ըսէ թէ պիտի կրնայ ոչ է ճաբոնական յարձակում ի դերեւ հանել։ Բայց գիտենք թէ այդ նաւահանգիստը ձմեռը կը սառի։ Ենթադրենք թէ ասիոյի բոլոր դժուարութիւնները յաղթուին, և ճաբոնական մարատաւորը արգելք չկրնան ըլլալ, բայց տարակոյս չկայ թէ այդ նաւատորմը կրնայ նեղութիւն պատճառել միջազգային վաճառականութեան։ Հանելուկ մը կը մնայ միշտ սա՛ խնդիրը թէ այդ նաւատորմը ի՛նչ կերպով պիտի գործակցի Ռուսիոյ ցամաքային ուժերուն։

ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԼԻԱՕԵԱՆԿԻ ՅԱՂԹՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ ԵՕՔՕՇԱՄԱՅԻ ՄԷՋ ԿԱՏԱՐՈՒԱԾ ԽՐԱԽՃԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՃԱԲՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԷՍ ՄԸ

ԵՕՔՕՇԱՄԱ, Սեպտ. 5.

Ճաբոնական նկարագրին մէջ Ծ. Արեւելեան և Արեւմտեան բարքերու տարօրինակ խառնուրդը երբեք աւելի չէր երեւցած որքան այն արարողութեան և հանդէսներուն ժամանակ, որոնք կատարուեցան հոս այս գիշեր Լիսաեանկի յաղթութեան վրայ, արարողութիւն մը՝ որուն նմանը կարելի չէ տեսնել աշխարհի ուրիշ ոեւէ երկրի մէջ։ Այնպիսի խանդավառութեամբ մը՝ որ կը մրցէր Մէֆքինկի պաշարման վերցուելուն առթիւ Լոնտոնի մէջ զգացուած խանդավառութեան հետ, բացարձակապէս կը պակէին ծիւսորներու մրցումները և ուրիշ խաժամուժ խրախճանութիւնները, որոնք նկարագիրն են անգլիական հանդէսներու։ Երկէկ կէս օրին առուեցաւ լուրը, որ ողջունուեցաւ ծափերով և քանի մը թափորներով, բայց կարծես միաձայն հաւանութեամբ ժողովուրդը, որ շաբաթներէ ի վեր կը բազձար ազատ շունչ առ իր ազատութեան, ամբողջ օր մը սպասեց, զարմանալի համբերութեամբ, իր հանրային խրախճանութիւնները սկսելէ առաջ։ Այս առաւօտ կանուխ շարժում կար քաղաքին մէջ, որ սկսաւ դրօշազարդուիլ։ Այս մեծ քաղաքին ամէն կողմերը, իր 200,000 բնակիչներով, ամէն գործ ու աշխատութիւն դադրած էր։ Նոյն իսկ եւրոպական թաղերուն մէջ վաճառատուներուն համար ասնի օր մը էր, և պաշտօնեաները ուրիշ բանի համար վարդրած չէին եթէ ոչ՝ շէնքերը դրօշազարդելու, ինչ որ կատարուեցաւ հաճութեամբ, և նոյն իսկ այդ պաշտօնեաները իրենց ծախքով դրօշ ու լապտեր գնեցին իրենց վարպետներուն արտօնած զարդերուն փոյթը աւելցնելու նպատակաւ։

Քաղաքը հեռաշեռք բոլորովին կերպարանափոխ եղաւ։ Օտարներուն թաղաքաժիրը գունագեղ դրօշներով զարդարուած էր, առատօրէն շռայլուած, բայց բուն Ճաբոնական քաղաքին մէջ եւրոպացի դրուագիչներուն ամէնէն տարօրինակ հնարքները անգամ կը նըսեմանային։ Արդէն յաղթութեան յոյսը առաջուց դրդած էր քաղաքացիները ձողեր տնկելու փողոցներուն մէջ։ Առատուն կանուխ այդ ձողերը ծածկուեցան կարմիր և սպիտակ շղարշներով, և գրեթէ առ մէն մի տանիքի թզթէ կանթեղներ կախուած էին։ Մէն մի կանթեղ կը կրէր ազգային և զինուորական դրօշները, և պէսպիսութեան մասին Ճաբոնցիք իրենց գնահատումը յայտնի ըրած էին, ա՛յնպէս որ փողոցին վրայ նայելով կարելի էր տեսնել իւրաքանչիւր կանթեղի վրայ դրօշ մը փողոցին մէկ կողմը, և ուրիշ դրօշ մ'ալ դիմացի կողմը։ Ասանք, բազմաթիւ կամարներով, հսկայ դրօշներով և աղեղնաձեւ լոյսերով ուրարողութեան պաշտօնական մասը կը ձեւացնէին, և այս կէսէն կ'սկսէր մասնաւորներու ձեռնարկը, և կէս օրին ա՛յնքան շատ բան եղած էր որ Ճաբոնական քաղաքին մէջ պատրաստ մը ճշմարիտ ճամբորդութիւն մըն էր դիւթական աշխարհին մէջ։ ՊէնթէնՏօրի, զբօսաշրջիկներուն սիրական վայրը, հրաշատեսիլ երեւոյթ մը ստացած էր, եւ մերձակայ փողոցները, աքանչելարուեստ պայծառութեամբ կ'երեւար։ Աչքերը կը խաղէին շլացուցիչ գոյներով։ Գունագեղ ծրագրին տիրող տարրն էր կարմիրն ու ճերմակը, և արեւուն պայծառ ճառագայթներուն տակ ընդհանուր տպաւորութիւնը կէս թափանցիկ և մարած մեխակի գոյներու խառնուրդ մըն էր։ Նեղ փողոցներուն մէկ ծայրէն միւսը անհամար դրօշներ կախուած էին, այնպէս կը թուէր թէ գարունը ետ դարձած էր, և փողոցները լեցուած էր հաղարաւոր ծաղկեալ կեռասենիներով։ Աչխարհի բոլոր Տէրութեանց դրօշները իրենց բազմապատիկ գոյներով միակերպութեան տաղաւորեն կը փրկէին գոյնի ա՛յդ հսկայ զանգուածը։ Թէեւ ամէն տուն անկախաբար դրօշազարդուած էր, բայց ազգային գոյնին տրուած բնական նախապատուութիւնը չնաչխարհիկ ներդաշնակութիւն մը կ'արտադրէր ամբողջին մէջ։

Քաղաքին հարթ հաւասար կեդրոնէն մինչեւ նաւահանգիստը, ուր խառըսխած էին բարձրակայմ խոշոր շոգենաւեր, կարմիրն ու ճերմակը ի մի կը ձուլուէին, օդը լեցնելով, և տանիներուն վերեւ ջրվիժանալով։ Եթէ ցերեկը ա՛յսքան փառաւոր էր, գիշերը ի՞նչ ըլլալու էր։ Գերադրական ածականները չեն բաւեր տալու համար ճշմարիտ նկարագիրը այս հոգեմայլ տեսարանին, գերադրականներ՝ որոնք Եւրոպացիներուն ականջին ղղգրգիռ և նոյն իսկ անտեղի կը հնչեն։ Շատ համեստութեամբ խօսած կ'ըլլանք երբ ըսենք թէ կանթեղները հարիւր հազարներով կը համրուէին, և մեծ ու փոքր դրօշներուն թիւը մէկ միլիոնէն աւելի էր։ Զարմանալի փարձառութիւններու գիշեր մըն էր։ Օտար թաղաթափին մէջ առաջին թափօրն էր Գանզա՝, հազարաւոր կանթեղներով, ելեկտրական ցոլացիկներով, և երկոտասնեակ նուագախումբերով, որոնք Գանզայը (Ցաղթութիւնը) կը պանծացնէին։ Թղթատարաբաշխ վարչութեան պաշտօնական առաջնորդ խաղալ բոլոր հանդիսաւոր զրոյցներէն կարելի է գտնել հաստատ եզրակացութեան մը գալ, թէեւ ճաբոնական յառաջխաղացութեան առջեւ խիստ ծանր արգելք մը պատահած չէ, բայց որոշ դադարի մը գոյութիւնը անժխտելի է։ Շատ հաւանական է որ եթէ ձեռնհասմանագէտ մը աչքի առջեւ բերէ ճամբաներուն, մթերքներուն, զինուորներուն թիւին, երկրին նիւթական վիճակին, են. վերաբերեալ բոլոր պարագաները, սա՛ կարծիքը պիտի կազմէ թէ երկու հակառակորդ բանակներուն քախէն մէջ բան մը փոխուած չէ, և թէ Միքաջային զօրավարները իրենց խնամեալ գիտական ճամբով կ'զբաղին պատրաստութիւնները յառաջ տանելու նախածրագրուած շարքերուն նոր հարուածին համար։ Բայց իրերը իրենց արտաքին երեւոյթովը դիտող մէկուն համար բնական է որ գործերը աւելի առամաթիք լոյսով մը պիտի տեսնէ։ Լիսաեանկէն Ռուս Բանակին նահանջէն վերջ հեռագիրները պատրաստեցին մեզ կոխին մօտալուտ կրկնութեան, նոյն իսկ աւելի յուսահատական ատիճանի մը վրայ, կա՛մ Մուքէնի դէմ, կամ Թիլինկի ուղղութեամբ։ Անկեց ի վեր ճակատին վրայ կարգ մը ընդհարումներ արձանագրուեցան, որոնք թէեւ առաւել կամ նուազ արիւնռուչտ հանգամանք մը ունէին, բայց ռազմագիտական տեսակէտով զուտ յառաջապահական կռիւներ էին։ Մէկ կողմէն արժանահաւատ լուրեր կուգան թէ տենդոտ գործունէութեամբ մը դէպի ճակատ կը տարուին զօրք, պարէն, ռազմամթերք, և հրետանի, միւս կողմէն, նոյն իսկ ճաբոնական գրաքննութեան անցնող հեռագիրներ լուր կը բերեն թէ երթալով վատթարութիւնը կ'աւելնայ անոնց մէջ որոնց յանձնուած է պաշտպանել Ռուսիոյ դասը։ Ամէն օր սիպերիական երկաթուղին նոր զօրագունդեր կը դնէ Վերին Հրամատարին տրամադրութեան տակ, և վերջերս ալ Գայքալի շուրջ դարձով երկաթուղիին չինութիւնը մեծապէս դիւրացուց փոխադրութիւնները։ Եղած պատրաստութիւններնկատի առնելով, համամիտ չենք ոմանց կարծիքին թէ պատերազմը այլ ևս գալ տարուան մնացած է։ Ճաբոնական յաղթանակին մէջ ընդհատում մը պիտի փախէ իսկոյն խանդավառութեան հոսանքը։ Բայց, ի՛նչ որ ալ ըլլայ ելքը, մօտալուտ ճակատամարտը սահմանուած է արդի պատերազմական ատեգրութեանց ամենէն յիշատակելի ճակատամարտերէն մին ըլլալու։ Եթէ իրաւ է որ Բորթ Արթուրը պաշարող Ճաբոնցիներուն մէկ կարեւոր մասը զրկուած է, կամ միաք կայ դէպի հիւսիս զրկուելու, բերդաքաղաքին շուրջ մղուած յուսահատ կռիւներուն նոր շարքին պէտք չէ սպասել։ Թօքիոյի մէջ իսկ չեն ծածկեր թէ զօրավար Մթեսէլի դիմադրութիւնը կարծուածէն շատ աւելի յամառ և հուժկու եղած է։ Ամէն պարագայի մէջ հոն Ռուսիոյ փառքը տեղաբաց մնացած է։ Այսուհանդերձ, Ճաբոնցի քանի մը խանդավառ հայրենասէրներու հետ դիւրին է կարծել թէ վախճանը շատ հեռի չէ։ Պարէնները և ռազմամթերքները քաղաք կը մտնեն ա՛յնպիսի ազատութեամբ մը, որ ցոյց կուտայ ո՛չ այնքան Թօկոյի հակողութեան պակսութիւնը, այլ այդ նաւահանգիստը լրջօրէն պաշարելու սաստիկ դժուարութիւնը։

Երբ ամէն ինչ անսայթաք է, սակայն Պալթիկի նաւատորմին շարժումները վհատեցուցիչ կերպով գաղտնիք մը կարելի է նկատել։ Անգամ մը եւս յեսդաձգուեցաւ մեկնումը, բայց այս շարթուան համար կ'ըսուի թէ Զարին և Զարուհին օրհնութիւնը առնելէ վերջ ճամբայ պիտի ելլայ։ Բայց ա՛ւր պիտի երթայ։ Ո՛չ ոք գիտէ։ Բայց ընդհանուր կարծիքը ա՛յն է թէ Արեւմտեան հաղորդակցի ջուրերը չուռով պիտի չտեսնէ։ Քրատնօվօսք այս պահուս կը դրսի ա՛յնպիսի վիճակի մը մէջ, որուն համար Ալեքսեվ Փոխարքայ կ'ըսէ թէ պիտի կրնայ ոչ է ճաբոնական յարձակում ի դերեւ հանել։ Բայց գիտենք թէ այդ նաւահանգիստը ձմեռը կը սառի։ Ենթադրենք թէ ասիոյի բոլոր դժուարութիւնները յաղթուին, և ճաբոնական մարատաւորը արգելք չկրնան ըլլալ, բայց տարակոյս չկայ թէ այդ նաւատորմը կրնայ նեղութիւն պատճառել միջազգային վաճառականութեան։ Հանելուկ մը կը մնայ միշտ սա՛ խնդիրը թէ այդ նաւատորմը ի՛նչ կերպով պիտի գործակցի Ռուսիոյ ցամաքային ուժերուն։

ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԼԻԱՕԵԱՆԿԻ ՅԱՂԹՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ ԵՕՔՕՇԱՄԱՅԻ ՄԷՋ ԿԱՏԱՐՈՒԱԾ ԽՐԱԽՃԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՃԱԲՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԷՍ ՄԸ

ԵՕՔՕՇԱՄԱ, Սեպտ. 5.

Ճաբոնական նկարագրին մէջ Ծ. Արեւելեան և Արեւմտեան բարքերու բիւրաւոր բերաններ Պանզա՝յ կ'աղաղակէին խլացուցիչ սաստկութեամբ։ Այս թափորին երկայնութիւնը մղոններով պէտք է հաշուել։ 6000էն մինչեւ 7000 հո՛գի էին, իրարու ետեւէ, այր, պատանի և տղայ, ամէնքն ալ կանթեղ բռնած, և մէն մի յիսուն եարատ երաժշտախումբ մը կար, թմբուկ, սրինգ, պղինձէ ամէն տեսակ նուագարաններ։ Բոլոր երաժիշտները համազգեստ կը կրէին, իւրաքանչիւրը իր ճակատին համեմատ։ Զարմանալ մարդոց քով կային անպեին և անմօրուս դպրոցական պատանիներ։

Բայց այս հսկայ ցոյցերուն մէջ երբեք բարկութեան աղաղակ մը չլսուեցաւ Ռուսերուն դէմ, երբեք զինուորութեան դէպք մը չպատահեցաւ, և զարմանալի է որ սաքէ ծախող խանութները, որոնք մեր գարեջրատուներուն համազօր են, գրեթէ բոլորովին լռեցին և համայն։ Մէկ գինովութեան դէպք միայն պատահեցաւ, ա՛յն ալ եւրոպական թաղին մէջ, և խմողը Եւրոպացի էր։

Այսպէս ասնեցին Ճաբոնցիք Լիսաեանկի անկումը։ Ասկէց աղէ՛կը պիտի ընեն երբ վերջապէս Բորթ Արթուր իյնայ։ Անկարելի կը թուի, սակայն ա՛յս տարօրինակ ժողովուրդը, ա՛յնքան բարբարոս, բայց ա՛յնքան ալ քաղաքակիրթ, անակնկալներով լեցուն է։

*** Զէմուլքոյի առջեւ Ռուսաց իրենց ձեռքով օդը հանած Վարեակ ռուս յածանաւին մէկ դրօշը կը տեսնուի այժմ Բարիզի «Բրթի Բարիզիէն»ի խմբագրատան մէջ։ Էօժէն Սալոն ասնուն Պրբթայնցի նուազ մը բերաւ զայն, և կը պատմէ թէ այն ատեն, Բասքալ նաւին մէկ մակոյկովը երբ նաւաստիները ազատելու գործողութեան կ'օգներ, ազատուող Ռուսերէն Բրիլէպքի անուն նաւազի մը հետ խլած ա. ռած էր զայն ծովին վրայ ծփացող կայմի մը վրայէն։ Բրիլէպքի ուզած էր Զարին մատուցանել այդ դրօշը, բայց մեռած էր և Սալոն ինք առանձին Ֆրանսա դարձած էր բուժման արձակուրդով։ Գանձի մը պէս պահած էր այդ օպիսակ և կապոյտ գունաւոր դրօշը և չէր համարձակած ռուս դեսպանատան յանձնել զայն։ Արձակուրդին լրանալէն առաջ, որ այժմ լմնցած է, ամէնէն աւելի կարդացուած Թերթի մը խմբագրատունը երթալով, համառօտաբար պատմեց դէպքը և «ապահով ձեռքի» մը յանձնելով դրօշը, ինչպէս ինք կ'ըսէ, դարս ելաւ։ «Բրթի Բարիզիէն» ռուս դեսպանատան պիտի յանձնէ այս դրօշը։

*** Զօր. Քուրոքաթքին որոշեց յատուկ զօրախումբ մը կազմել Քունկուզեզուն դէմ, որոնք իրենց ասպատակային կռիւներով կը նեղեն Ռուսերը, ինչպէս կ'ընէին Թրանսվալի պատերազմին մէջ Պոէրները Անգլիացիներուն։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԱՌԱՏՍԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱՆ

ՊԱՏԵՐԱԶՄ

ԹՕՔԻՕ, Հոկտ. 10.—Ռիւդէր հաւատալի աղբիւրէ կ'իմանայ թէ Ճաբոնցիք վերջերս Բորթ Արթուրի վրայ յարձակեցան ծովու եւ ցամաքի կողմէ։ Բերդաքաղաքին եւ նաւահանգստին վրայ կեդրոնացուցին բուռն եւ լաւ ուղղուած կրակ մը և յաջողեցան խրեցնել երեք ռուսական մարատաներ, որոնց անուններն ու ձեւերը դեռ յայտնի չեն։

ԼՈՆՏՈՆ.— Ռիւդէր Զօր. Օքսի բանակեցողէն կ'իմանայ թէ չինական տեղեկութեանց նայելով, Ռուսերը խրամներ կը չինեն Մուքէնի հարաւային կողմը, և հեղասպանէներ կը կանգնեն, զոր երկաթեայ ասխատկներով կ'ամրացնեն թէ՛ Մուքէնի եւ թէ Թիլինկի մէջ։ Խարպինէ կը հեռագրուի անգլիական լրագրաց թէ Ռուսք ընդհանուր յառաջխաղացութիւն մը սկսան եւ երեկ գրաւեցին երկաթուղիի կայարանը, Եէնթայի մօտ։

ԲԵԴԵՐՍԳՈՒՐԿ.—Պիroեվիա Վիեsտոսքիի թղթակիցը Մուքէնէ կը հեռագրէ. «Մանչուրիոյ ռազմաճակատին վրայ ընդհ. կացութիւնը բոլորովին փոխուեցաւ։ Ճաբոնական բանակին ստուար մասը կը նահանջէ դէպի հարաւ։ Ճաբոնցիք կը թողուն ոչ միայն այն դիրքերը զոր Լիսաեանկի ճակատամարտէն ետքը գրաւեցին, այլ և այն դիրքերը զոր յառաջացած առած էին։ Ճաբոնական բանակին ձախ թեւը իբր 50 քիլոմեթր նահանջեց դէպի հարաւ։ Այս յետաձգնց շարժումը քանի մը օր առաջ սկսաւ։

Ռէվալ.—Ձարը եւ Ցարուհին աչքէ անցուցին Պալթիկի նաւատորմը և յետոյ Բեդերսպուրգ դարձան Դահաժառանգ Մեծ-Դուքսին և Ալեքսիս Մեծ-Դուքսին հետ։

ԲԵԴԵՐՍԳՈՒՐԿ.— Գաշտօնաթերթը Մուքէնէն հեռագիր մը կը հրատարակէ ծանուցանող թէ Զօր. Քուրոքաթքին ամսոյս 2ին իր զօրքերուն ուղղած է օրակարգ մը, որուն մէջ ի վեր կը հանէ մինչեւ ցարդ կատարուած նահանջներուն հարը։ Ցետոյ սապէս կ'ըսէ.—«Ակամայ հրամայեցի նահանջել մինչեւ Մուքէն, բայց հրամայեցի ա՛յն անխախտ համոզմամբ

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

ԿԻԼԻԿԻՈՅ ՇՆՈՐՀԱՎԱՐԴ ՀԱՅՐԱՊԵՏ

Տ. Տ. ՍԱՀԱԿ Ս.

ՊՕԼՍՈՅ ՄԷՋ

Ն. Ս. Օծութիւն Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսին կողմէ, երէկ Հալէպ Անթապի առաջնորդ Տ. Կարապետ Մ. վրդ. Տէր Կարապետեան և Տ. Ներսէս վրդ. Խապաեան, փոխադարձ այցելութեան գացին Բուժէլի Հիսար բրոֆէսէօր Յակոբոս էֆ. Ճէվիզեանի, Գէպէքի գերմանական Որբանոցի անօրէն Մ. Ռուսլէռի և Գասրգիւղ Մըխիթարեան միաբանութեան, որոնք օրբալիր ընդունելութիւն մը ըրին յիշեալ վարդապետներուն։

*** Երէկ Ս. Կաթողիկոսին այցելեց Ամեն. Ս. Պատրիարք Հայրը և մասնաւոր տեսակցութիւն մը ունեցաւ Ն. Ս. Օծութեան հետ։

*** Ն. Ս. Օծութեան այցելութիւն տուին երէկ իւսկիւտար Ս. Խաչի քարոզիչ Տ. Մկրտիչ Արք. Վեհապետեան ընկերակցութեամբ Թաղ. Խորհրդոյ Բ. Ատենապետ Յարութիւն էֆ. Ալիբարմագեանի և գանձապետ Մագուտ էֆ. Նարլեանի, որոնց սիրալիր ընդունելութիւն մը ըրաւ Ն. Ս. Օծութիւն։ Այցելեցին նաեւ Տ. Ներսէս վրդ. Դանիէլեան, Քրիստինէ մայրապետ Փափազեան, Ռէթէոս էֆ. Թագէոսեան, Պէյրութի վանականներէն Գարամ էֆ. Պետրոսեան և ուրիշ ծանօթ անձնաւորութիւններ։

*** Ս. Կաթողիկոսին կիրակի օրուան քարոզը դրուատանօք կը յիշատակեն տեղական օտար թերթերը որոնք ամբողջովին թարգմանած են անոր կարեւոր մասերը, ուր Օսմ. Գահուն հանդէպ Հայ ազգին դարաւոր հաւատարմութիւնը ի վեր կը հանուէր, Վեհ. Սուլթանին համար ջերմագին մաղթանքներով։

ԽԱՍԳԻՒՂԻ ՆԵՐՍԷՍԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԷՔԸ

Երկուշաբթի առաւօտ ժամը 3ին Խասգիւղի քարոզիչ Տ. Տիրայր վրդ. Մարգարեան ընկերակցութեամբ տեղւոյն քահանաներէն Տ. Աբրահամ և Տ. Համբարձում քահանաներու և ի ներկայութեան Վսեմ. Աբիկ էֆէնտի Ունճեանի, Տիգրան էֆէնտի Բարազամեանի, Գրիգոր էֆէնտի Մելիքասեանի, Թաղական Խորհրդոյ անդամց և խուռն բազմութեան մը օրհնեց Ներսէսեան վարժարանի առաջին անկիւնաքարը, Մայր Մաշտոցի մէջ գրուած մասնաւոր աղօթքով։ Յետոյ Վսեմ. Աբիկ էֆ. Ունճեան մէկ ոսկի զետեղել տուաւ անկիւնաքարին տակը ըստ հնաւանդ սովորութեան. ուրկէ վերջ խաչանգիստ կատարուեցաւ։

Աբիկ էֆ. Ունճեան այցելեց Խասգիւղի Գալֆայեան որբանոցը և իր գոհունակութիւնը յայտնեց։ Յետոյ այցելեց նաև Ներսէսեան վրժ.ի աշակերտներուն, որոնք եկեղեցիին մէջ կը գտնուին։

ԿՐՕՆ. ԺՈՂՈՎԸ երէկ գումարուեցաւ Պատրիարքարանի մէջ Նախագահութեամբ Ս. Պատրիարք Հօր, ներկայ էին Տ. Գրիգորիս արք. Յովհաննէսեան, Տ. Գասբրիէլ եպս. Ճէվահիրճեան և Սեթեան, Սանտալճեան ու Շահպազեան աւագ քահանաները։

1. Տ. Վահրամ արք. Մանկունի, Դաւիթ էֆ. Խաչկոնցի կրօնի ուսման ծրագիրը քննած և արդիւնք տեղեկագրած էր դիտողութիւններով հանդերձ և առաջարկած էր մասնաժողով մը կազմել հետեւեալ անդամներէն որոնք են, Տ. Հմայեակ Արք.եպս., Տ. Սահակ Ա. քհ. Տէր-Մարգիսեան, Տ. Գրիգոր քհ. Ճէպէճեան և Դաւիթ էֆ. Խաչկոնց։ Ժողովը որոշեց կազմել այդ մասնաժողովը եթէ Մանկունի Սրբազան ընդունի անոր նախագահութիւնը։

2. Մայր եկեղեցւոյ Թաղ. Խորհուրդը գրով մը կը խնդրէր որ կէտիկ Փաշայի Տ. Տրդատ և Տ. Պետրոս քհ.ները Մայր եկեղեցի փոխադրուին պաշտօնով։ Ժողովը արժան դատեց հաւանիլ, քանի որ Մայր եկեղեցւոյ քահանայից դասը և Թաղ. Խորհուրդը կը համակերպին։

3. Ժողովը նկատի առնելով Բալուի առաջ. տեղապահին Բիւզանդիոնի մէջ հրատարակել տուած չրջաբերականը լքեալ կանանց ամուսիններուն համար հինգ տարուան պայմանաժամի մասին, որոշեց դիտել տալ թէ պէտք չէ որ այդ տեսակ հրատարակութիւններ ընէ։

Ժողովը ասոնցմէ զատ զբաղեցաւ կարգ մը ամուսնական խնդիրներով։

ՆՊԱՍՏԻՑ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ երէկ գումարուեցաւ Ղալաթիոյ Խորհրդարանին մէջ, նախագահութեամբ Ս. Պատրիարք Հօր։ Ներկայ էին Թելեան Բարթող, Կիւմիւշկէրեան Տիրան և Գարակէօզեան Եդուարդ էֆէնտիները։

1. Ծանձնաժողովին նախորդ նիստին որոշման համաձայն Թելեան էֆ. Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսին կարծիքը խնդրած ըլլալով, Կիլիկիոյ վերաբերեալ մէկ քանի վարժարանական խնդրոց նկատմամբ օրինք յանձնաժողովին օրակարգին մէջ կը գտնուէին՝ հաղորդեց Ն. Ս. Օծութեան տեսութիւնները, և Ծանձնաժողովը ըստ ամենայնի համաձայն գտնուելով Ն. Ս. Օծութեան տեսութիւններուն, որոշեց ըստ այնմ ի գործ դնել պէտք եղածը։

2. Մէկ քանի Առաջնորդարանաց կողմէ տեղեկագիրներ ղրկուած ըլլալով, նպատակ պէտք կը զգացնէին։ Ծանձնաժողովը նկատողութեան առնելով այս գրերը, որոշեց հացագնի համար նպաստ մը ղրկել անոնց։

3. Կարնոյ երկրաշարժի արկածելոց Ծանձնաժողովը իրեն յանձնուած աշխատութիւնները ուսարած և ներկայացուցած էր հաշիւը։ Ծանձնաժողովը իր անդամներէն Կիւմիւշկէրեան Տիրան էֆ.ի յանձնեց անոնց քննութիւնը։

4. Նոյնպէս Վարագայ Վանուց և Որբանոցի անցեալ տարւոյ հաշուեցոյցը ղրկուած ըլլալով, անոր քննութիւնը եւս յանձնեց Կիւմիւշկէրեան էֆ.ի։

5. Մշոյ Առաջնորդարանը Ս. Թարգմանչաց հնագարեան վանուց մէկ քանի մասերուն խարխլած վիճակը ծանուցանելով՝ նպատակ գումար մը խնդրած էր՝ անհրաժեշտ նորոգութիւնները կատարելու համար։ Ծանձնաժողովը թէպէտեւ պնդեց որ Նպաստից Սնտուկը նորոգութեանց համար նիւթական միջոցներ չունէր այլ եւս, բայց այս նորոգութեանց պէտքը անհրաժեշտ դատելով, հարկ դատեց բացառաբար խնդրուած գումարին մէկ մասը հոգալ և յանձնարարել Առաջնորդարանին որ այս նորոգութիւնը ի գլուխ հանէ և պահպանէ Սրբոց Թարգմանչաց դերեզմանը։

6. Ծանձնաժողովը իր անդամակիցներէն Գարակէօզեան Եդուարդ էֆ.ի յանձնեց Խիզանի Ս. Խաչ վանուց որբանոցի հաշուոց քննութիւնը։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ Հայրը չրջաբերական կոնդակ մը տուաւ Պիղայի Տ. Ներսէս քհնյ. Մալումեանին, որպէս զի տեղւոյն այրեցաւեր եկեղեցիին ի նպաստ հանգանակութիւն կատարէ Ռուսաթոյի, Կէլիպոլսոյի և Տարանէլի մէջ։ Տ. Ներսէս քհնյ. շաբաթ օր կը մեկնի Ռուսաթո հանգանակութեան ձեռնարկելու համար։

ՆԻԿՈՄԻԴԻՈՅ ԷՋՄԷ գիւղի ժողովուրդը եկեղեցիէ և վարժարանէ զուրկ ըլլալով, եկեղեցական արարողութիւնները մասնաւորապէս վարձուած տան մը մէջ տեղի կ'ունենան։ Այս անգամ նամակով մը խնդրած են Պատրիարքարանէ որ եկեղեցիի մը շինութեան հրամանը առնուի։

ՎԱՆԷՆ Պատրիարքարան հասած գրութիւններ, Տ. Սահակ եպս.ի մահը զուժելուն հետ, կը խնդրեն որ կարող բանիրուն և անչահախնդիր եկեղեցական մը ղրկուի Վան։

ՍՂԵՐԴԻ Առաջնորդ Տ. Փառէն վրդ. Խաչի ասնէն վերջ Սղերդէն մեկնած է թեմական այցելութեան համար։ Տեղւոյն քահանաներէն ծերունազարդ Տ. Եղիշէ քհնյ. ժողովի պահուն կաթուածահար եղած է։

ՇԱԳԻՆ ԳԱՐԱՀԻՍԱՐԻ Գաւառ. ընդհ. ժողովին պակաս անդամներուն, ինչպէս նաեւ կրօն. և Քաղ. ժողովներուն ընտրութիւնը հաստատող Պատրիարքական կոնդակները Սեպտ. 5 կիրակի օրը Մայր եկեղեցիին մէջ կարդացուած է հանդիսաւորապէս և յետոյ յատուկ հրաւիրագրերով Առաջնորդարանին մէջ նիստ գումարած են, ուր դիւանի ընտրութիւն կատարած են, որուն արդիւնքն է հետեւեալը։ Կրօն. Ժողով. Տ. Մկրտիչ քհնյ. Թալիոնճեան (ատենապետ) և Տ. Վարդան քհնյ. Տէրտէրեան (ատենադպիր)։ Քաղ. Ժողով. Յովհաննէս Պարոն Վարդեան (ատենապետ), Մինաս Արզումանեան (դերատենապետ), Խաչիկ Այնէճեան (ատենադպիր) և Աւետիս Վեցիկեան (դերատենադպիր)։

ԲԱՐԻԶԻ ՊՕՐՍԱՆ

BOURSE DE PARIS

11 Հոկտ. 1904

Ֆրանս. 3% Français)	97 90
Ռէժի (Tab. Turcs)	386 —
Օսմ. Միացեալ (R. Nv. Unif.)	86 45
Երկաթուղի (Lots Turcs)	128 —
Պանք Օթթ. (Banque Ott.)	588 —
Թրանսվալ (Transvaal)	93 —

Վկայեալ Դեղագործ մը և Հիանգամայն փորձառու միջատաբան մը պատրաստ է պաշտօն վարել Պոլսոյ կամ գաւառի մէջ զոհացուցիչ ամսականով։ Դիմել Խմբագրատունս։ 2—1

ՀԱՅԿԱՆՔ

Երկուշաբթի օր ժամը 7ին, Սկիւտարի Ս. Խաչ եկեղեցիին մէջ վայելուչ չքով կատարուեցաւ ծանօթ թղթավաճառ-տպագրիչ Վահրամ էֆ. Տէր-Ներսէսեանի Օր. Նեկտար Մ. Աւետարանի հետ ամուսնութիւնը հնգհարիւրութեամբ Միհրան էֆ. Տէր-Ներսէսեանի։

Ամեն. Տ. Մաղաքիա Ս. Պատրիարքը կը նախագահէր իր շուրջն ունենալով Տ. Տ. Մեսրոպ Սաքիսեան, Գրիգորիս Յովհաննէսեան, Մկրտիչ Վեհապետեան և Գասբրիէլ Ճէվահիրճեան Սրբազանները, ամէնքն ալ զգեստաւորուած։ Նոյնպես Տ. Տ. Ներսէս Դանիէլեան, Բարգէն Կիւլէսէրեան, Ներսէս Խապայեան, Տիրայր Մարգարեան և Ղեւոնդ Դաւրեան վարդապետները։ Կարապետ Սեթեան, Կարապետ Սանտալճեան, Ա. քհ.ները, Ս. Խաչի, Ս. Կարապետի և Գուզկունճուքի բոլոր քահանաները, ինչպէս նաև Սկիւտարի դպիրները՝ որոնք ծանրագին շապիկներ հագած, մասնակցեցան երգեցողութեանց։

Զեռնտուութեան արարողութիւնը կատարեց՝ տաներէց՝ Տ. Կարապետ Ա. քհ. Սանտալճեան։

Ս. Պատրիարք Հայրը, որ փեսին ազգական է, պարագային յարմար գեղեցիկ և իմաստալից քարոզ մը խօսեցաւ, բնական առնելով «Ուրախ լինի փեսայ առ հարսին իւրում» խօսքը։ Նկեղեցւոյ բարձր խորհուրդներէն մին է որ կը կատարենք, ըսաւ, յանուն Աստուծոյ։ Նա որ կը ծնանի նա ան-գիտակ է այդ ուրախութեան, իրեն առաջին ճիչը լանց է։ Իմաստուն է նա որ անցաւոր կենաց մէջ ամենց երջանկութեան ձեռնամուխ կը լինի։ Ս. բեմախօսը բացատրեց ամուսնութեան խորհուրդը, ուրախութիւնները պարտաւորութիւնները և երջանկութիւնը։ Իմ փափաքս է որ ամուսնութիւնները կատարուին, կանուխ երիտասարդներու ծաղկատի և իրար լրացնող տարիքին մէջ։ Ս. Պատրիարքը՝ ամուսնական ընկերային կեանքին վրայ՝ իր տեսութիւնները պարզելէ յետոյ, շեշտեց նահապետական աւանդութեանց հետեւելու սովորութիւնը և մաղթանքներ ուղղեց նորապսակներուն։

Հանդիսականաց մէջ գտնուէին, Տէր Ներսէսեան ընտանիքին բոլոր անդամները և Ալէքսիանեանց ազգականներ,, Տիգրան էֆ. Եսայեան, Օր. Եւգինէ Օրմանեան, Օննիկ էֆ. Կիւլմէզ, Օննիկ էֆ. Ալլահվէրտի, Տէր և Տիկ. Արիս Ֆէրեան, Տէր և Տիկ. Ներսէս Ալլահվէրտի, Տէր և Տիկ. Պետրոս Կարապետեան, Տէր և Տիկ. Միհրան Զատիճեան, Տէր և Տիկին Արմենակ Թէլլալեան, Տէր և Տիկ. Լեւոն Քիւրքճեան, Տէր և Տիկ. Հանէսեան, Տէր և Տիկ. Յովհաննէս Հանէսեան, Մկրտիչ էֆ. Մեզուրեան, Տիկին և Օրիորդ Սվսպատ, Հրանդ էֆ. Էսայեան, Օրիորդ Սաթենիկ և Վարսենիկ Պէլլիկճեան, Հրանդ էֆ. Մըսըրեան, Օննիկ էֆ. Թէլլալեան, Քերովբէ էֆ. Պազիրկեանեան, Քաղաքապետութեան կողմէ Քոռուշիլիտի էֆէնտի, Մատամ Էօմէր Փաշայ, Տիկ. Գեղէոն Քիւրքճեան, Արշակ էֆ. Քիւրքճեան, Սարգիս էֆ. Գոճալեան, Համբարձում էֆ. Սիւզմէեան և Օրիորդք Բարուհի և Բերուզ Սիւզմէեան, Տէր և Տիկին Արամ Յովասափեան, Արշաւիր էֆ. Յովասափեան, Տիկին Տօքթ. Շէրպէթեան, Բասքալ էֆ. Սերովբեան, Տէր և Տիկ. Մարտիրոս Լութֆեան, Երուանդ էֆ. Պէյազեան ևն. ևն.։

Յետ արարողութեան, թէ՛ Ս. Պատրիարքը, թէ՛ եկեղեցական դասը, ինչպէս նաեւ բոլոր հրաւիրեալները բազմաթիւ կառքերով առաջնորդուեցան Թօփխանէլիօղլու՝ Ալէքսիանեանց բնակարանը, ուր փառաւոր ընդունելութիւններ ու մեծարանքներ եղան։ Բազմաթիւ ծաղկեփունջեր և թանկագին նուէրներ, շնորհաւորական հեռագիրներ եւ քառեր ղրկուած էին նորապսակներուն։ Սկիւտարի կառավարիչ՝ Վսեմ. Համտի պէյ, երեւելիներ գիշեր՝ Ալէքսիանեանց բնակարանը այցելելով, յատկապէս շնորհաւորած է հարսնեկան հանդէսը, և գիշերային խրախճանութեանց ներկայ գտնուելու պատիւը ըրած է, ի յարգանս Վսեմ. Տիգրան էֆ. Տէր-Ներսէսեանի, որ յատկապէս գացած հրաւիրած էր Նորին Վսեմութիւնը։

Մաճզուտի իր շնորհաւորութիւնները կ'ուղղէ նորապսակ զոյգին եւ իրենց պարագաներուն։

ՄԱՆԶՈՒՄԷԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԲԱԺԻՆԸ

ՆՈՓՍՆՈՓՔ

Երկուշաբթի ցրեկ ժամը 9ին երկսեռ խուռն հրաւիրեալներու ներկայութեանը տեղի ունեցաւ Բերայի Ս. Յարութիւն եկեղեցիին մէջ պսակադրութեան հանդէսը Լեւոն էֆ. Թասլաքեանի Օր. Հայկանոյշ Խաչիկէրեանի հետ, կնքահայրութեամբ Յովհաննէս էֆ. Թաշթապրուճեանի։ Արարողութիւններէն ետքը հրաւիրեալները առաջնորդուեցան Թապազեանց բնակարանը ուր պատշաճ կերպով պատուասիրուեցան։

×

ՊՍՈՓՍՆՈՓՔ

Կիրակի առաւօտ Գուզկունճուքի եկեղեցիին մէջ կատարուեցաւ մկրտութիւնը Գրիգոր էֆ. Գիշերապահեանի նորածին աղջկան, որ կոչուեցաւ Տենզաւի, Տիրուհի, կնքահայրն էր Երուանդ էֆ. Մալխաս։

ՄԱՐԻԱՄ, դուստր Հիւանդանոցի պաշտօնեայ Յովակիմ էֆ.ի։ Կնքահայրութեամբ Բարթող էֆ. Հիւնքարապէէնեանի, Մայր եկեղեցւոյ մէջ։

ԽԱՉԱՏՈՒՐ, որդի տիքճի Վարդան աղայի։ Կնքահայրութեամբ Բագարատ Յակոբեանի, Նոյն եկեղեցին։

ԵՂԻԱ, որդի բատարմաճի Յակոբ աղայի։ Կնքահայրութեամբ Պետրոս աղա Ապաքեանի, Նոյն եկեղեցին։

×

ՆՇԱՆԱԿՈՍՈՒԹԻՒՆ

Երուանդ էֆ. Հիսարլեանի ընդ Օր. Թագուհի Սուքիասեանի նշանախօսութիւնը երէկ կատարուեցաւ Սկիւտարի մէջ, երկու կողմէ պարագաներու ներկայութեամբ։

ՍՏԱՅԱՆՔ ԳԱԼԷՆՏԷՐԵԱՆ ԴՐՈՒԹԻՒՆ

ԱՌԱՋԻՆ ՁԵՒ ՈՒ ԿԱՐ

ԵՐԿԱ

Բարեփոխուած ու նոխացած չափական դրութեամբ

Ա. ՀԱՅՈՐ, ՊԱՅՏԵՐԱԳԱՐԴ

Մանօթ ձեւագէտ Մելգոն Գալէնտէր էֆ.ի այս նոր հրատարակութիւնը նշան Գ. Պերպէրեան և Որդի տպարանէն լոյս տեսած է խիստ գեղակերտ ու մաքուր տպագրութեամբ։ Դիրքը բազմաթիւ պատկերներով ու տախտակներով ճոխացած է և կը սովրեցնէ ձեւագիտութիւնը իր ամբողջ մասերով։ Այսօր ամէն ընտանիք կ'զգայ պէտք կար ու ձեւի. որուն վրայ ծանրանալ աւելորդ է։ Մինչեւ 30 դրչ. վճարելով կարելի է ստանալ այս ձեւագիտութեան նոր ու գործնական գիրքը, որուն շնորհիւ ամէնէն բթամիտն իսկ կարճ ժամանակուան մէջ և ինքնօգնութեամբ կրնայ սովրիլ ձեւագիտութիւնը և իր իսկ ձեռքով պատրաստել իր հագուստները ամէնէն պարզէն ամէնէն ճոխը։ Կը ծախսուի ամէն գրավաճառի քով։ Կեդրոնատեղին է Մեծ Նոր Խան, վերի յարկ թիւ 16։

ՐԷՍՄԻ

ԹԷՎՃԻՀԱԹ

Խարիսիյէ նէզարէթը ճէլիլէօթ Թէրճէմէ օտասը սէր խալիֆասը վէ Մէքթէպը ֆինունը Հարպիյէի Շահանէ իլմը տիլէսը մտալիմի սթուֆ. Մաշհար պէյ էֆէնտի հազրէթլէրինէ թերճիէն բիւթպէի Պալա թէվհիհ պույրուլմուշտր։

ՆԵՐՔԻՆ

ՊԱՂՏԱՏԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ. — Երէկ գրեցինք Պաղտատի երկաթուղիին 4% 54 միլիոնի օսմ. փոխառութեան Ա. Սէռիին հրապարակ ելլելը։ Բաց ի Օսմ. Պանքէն, տարբերութիւններ բացուած են նաեւ Պլէյխրոտրը և այլ դրամատուններու, ի մէջ այլոց Տէյչէ Պանքի և Բրուսիական Պանքի կողմէ։ Ինչպէս գրեցինք, Դոնեա—Էրէյլի գիծին բացումը պիտի կատարուի Հոկտ. 13ին, Վեհ. Սուլթանին Ծննդեան Տարեդարձին օրը։ Երկաթուղիի թեալուն նիւթեղէնները և գործիքները իրենց տեղը հասան։ Կառախումբերուն պաշտօնեաները պիտի ղրկուին Անատոլուի երկաթուղիին կողմէ։ Բարիզի թերթերը կը գրեն թէ Տէյչէ Պանքի անօրէն Մ. Կուրինէր այս պահուս հոն կը գտնուի, գլխաւորաբար Պաղտատի երկաթուղիին խնդրոյ զբաղելու համար։

ԱՄԵՐԻԿԵԱՆ ԴԵՍՊԱՆ Մր. Լէյման Մեծ Կղզիի օգափոխութենէն իջնալուն պէս, մտադիր է արձակուրդով մեկնիլ Ամերիկա։

ՊՈԼԻՍ-ՔԷՕՍԹԷՆՃԷ ԸՆԴՈՎԵԱՆ. — Պոլիս-Քէօսթէնճէ ընդհանուր հեռագրաթելին չինութեան կայս. Իրատէն չնորհուած ըլլալով, այդ առթիւ պայմանագիրը ստորագրուեցաւ Բ. Դրան մէջ, Ընդհանուր Պարոններու Գերման Ընկերութեան ներկայացուցիչներ՝ Պառոն Նորտէնֆլիխթի հետ։ Պառոնը Քէօլնը պիտի մեկնի, ուր կը գտնուի Ընկերութեան կեդրոնը։

ՊՈՒԼԿԱՐ ԱՒԱԶԱԿՆԵՐԸ. — Պուլկար աւազակախումբ մը մտաւ անցեալ չաբթու Սելանիկի Թօփճի գիւղը և Արկիրի անուն տեղացին սպանեց որ դրամ տայ։ Բայց մարդը մերժելով, չարագործները դաշունեցին զայն։ Յետոյ վիրաւորեցին նաեւ անոր կինը, որ գոռում գոչումով փախաւ։ Զինուորներ ղրկուեցան աւազակներուն դէմ։

ՖՐԱՆՍԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ այսօր Վոսփորէն Բերա կը փոխադրուի։

ՃԻՏՏԷ—ՄԷՔՔԷ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ.— Սքանսարտի Պոլսոյ Թղթակիցը կը հաղորդէ թէ Կայս. Իրատէ մը հրամայեց Հիճազի երկաթուղիին մէկ մասնաճիւղը չինել Մէքքէէն մինչեւ Ճիտտէ։

ՅՈՅՆ-ՄԵԼՔԻԹ ԿԱԹՈՂԻԿԵՐու Պատրիարք Տ. Քիրիլլոս առջի օր Կայս. Պալատ երթալով երախտագիտութիւն մատոյց իր հաւարակութենէն 4 աղաք ձրիաբար Սուլթանէ վարժարան ընդունուելուն և ուրիշ Կայս. չնորհներու առթիւ և հրաժեշտ խնդրեց։ Տ. Քիրիլլոս իրիկունը մեկնեցաւ իսալամկան չոգենաւով Հռոմ։ Պատրիարքին կ'ընկերանան Համայի և Համսի մեծապատիւները Աղեքսանդրիոյ Գահիրէի Պատր. Փոխանորդները և իր մասնաւոր քարտուղարը։

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՌԱՋԻՆ ԹԵՐԹԸ. — Ֆրանսերէն թերթ մը կ'ըսէ թէ հաւանաբար Skfus էշիբբիհեն է, որ 1798 Սեպտ. 22ին հրապարակ ելած է։ Անկէ ետք ելաւ Քուրիէ տ'Էշիբբը, որուն առաջին թիւը 1798 Սեպտ. 26 թուականը կը կրէ։ Առաջին տպագրիչը Վալէնցիայի գրավաճառի մը որդին Մարք Օրէլն է, զոր Պոնապարդ ճանչցած էր երբ հրեատազօրաց տեղակալ էր ան։ Մարք Անթուան Օրէլ ընկերացաւ անոր Եգիպտոս և Գահիրիի մէջ հաստատուեցաւ իբր տպագրիչ։ Իր տպարանէն ելաւ Տեմասը։ Զօրավարը գայն այնքան գեղ տպագրուած գտաւ որ գնել տուաւ Գահիրէի մէջ Մարքէլի տպարանը որ չարունակեց երկու թերթերուն հրատարակութիւնը։

ԾԱՂԿԱՒՏ.—Առողջապահական Խորհուրդը նկատելով որ Պոլսոյ զանազան թաղերուն մէջ ամիսէ մը ի վեր տիրող ծաղկախտէն 50է աւելի մահեր պատահած են, անհրաժեշտ դատեց գործադրել պատուաստի նոր կանոնագիրը։

ԹԱՆԹԱՎԻԶԱՏԷ ՎԱՃԱՌԱՏՈՒՆԸ. — Յունարէն և ֆրանսերէն լրագիրներէն առնելով գրած էինք թէ Թանթավիզատ Խալիտ պէյի մեծ վաճառատունը 177,000 ոսկիի բացով դադրեցուցած էր իր վճարումները և թէ Օսմ. Պանքան հաշուեյարդարութեան մը ձեռնարկած է։ Թուրքերէն թերթերը կ'ըսեն թէ մնանկութեան լուրը սխալ է։ Իրաւ է թէ Թանթավիզատ հրապարակի վրայ չուրջ 80,000 ոսկիի մուրհակ ունի, բայց միւս կողմէ ագարակի, չգենաւի, գործարանի և այս կարգի անչարժ կալուածներու 300,000 ոսկիի հարստութիւն մը ունի, ինչպէս նաեւ 250,000 ոսկի չափ ալ առնելիք մը հրապարակին վրայ։ Այս վիճակով վաճառատուն մը ինչպէս կը մնանկանայ։ Ամէն վաճառատուն իր տագնապալի չրջանը կ'ունենայ և Թանթավիզատ ատն պէս ատն մը կողմէ մէկ քանի վճարումներու չորս օր յետաձգումը, տագնապ մը չի նշանակեր, կ'ըսեն։ Նոյն վաճառատունը սկսած է արդէն իր վճարումներուն, դրականապէս տպացուցանելով իր գրամական հաստատ կացութիւնը։

ՇԵՐԱՄԱԲՈՒԹԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ. — Հանր. Պարաքի Վարչական Խորհուրդին նախագահ հրամատար Պէրժէ անցեալ չաբթու Պրուսա գնաց և կիր. օր նախագահեց Պրուսայի չերամաբուծական վարժարանէն չրջանաւարտներու վկայականաց բաշխման կուսակալ Բէշիա պէյի հետ։ Հրամատար Պէրժէ ճառ մը խօսեցաւ Օսմ. այս ճարտարարուեստին կատարած առաջդիմութեան վրայ։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԻԶՄԻՐԻ ՄԷՋ ՀՐԴԵՀՆԵՐ.—Իզմիրի թերթերը հեռաւեալ հրդեհները կը նշանակեն.—

Զորեքշաբթի իրիկուն, Մեծ Վէզիր խանի մէջ, ապակեղինաց մթերանոց մը մասամբ այրեցաւ։

Ուրբաթ գիշեր, Թէրասա փողոցին մէջ Բեթթաքոյի մեծ ատուն, ուր հաստատուած էր տօքթ. Էլլիսաի դարմանատունը, այրեցաւ իր կահ կարասիներով։ Ցարակից տուն մը մեծապէս վնասուեցաւ։ Վնասները 4000 ոսկի կը գնահատուին, ամէնքն ալ ապահովագրուած։ Պտի մը փլուզումէն 4 ջրանկիրներ ծանրապէս վիրաւորուելով հիւանդանոց փոխադրուեցան։

Սէօքէի մէջ երկու սափրիչի խանութներ այրեցան, որոնք չէին ապահովագրուած. նաեւ մեծ ատուն մը, դարձեալ չապահովագրուած, Պայընտրի մէջ։

Պայընտրի կայարանին մօտ ձիթենիներու դաշտ մը ամբողջովին քանդուեցաւ։ Ծանցուորը, անխոհեմ գիւղացի մը, որ անհետացած է, կը փնտռուի ոստիկանութենէն.

ԵՐԿՈՒ ՊԱՐՏԻԶՊԱՆՆԵՐԸ.—Սուսկալի ոճիր մը.—Երկու պուլկարներ Վասիլ և Ֆօթի, Էսկի Ալի փաշայի կողմը բանջարանոց մը կը բանեցնէին։ Կ'երեւի թէ գործերնին յաջող էր, քանի որ դրամ կ'աւելցնէին։ Բայց որովհետեւ ոչ մէկուն վրայ վստահութիւն ունէին, դրամները իրենց անձեռնմխելի վայր մը կը թաղէին պարտէզին մէկ անկիւնը։ Այսպէս կ'երթան միջոց մը։ Անցած շաբաթ սակայն դրամի պէտք կ'ունենան. երկուքն ալ կ'երթան թաղման վայրը և մեծ կ'ըլլայ ապշութիւնն երբ տասնոց մը անգամ չեն գտներ հոն։ Կասկածը կ'սկսի, և գողութիւնը իրաւ վրայ ձգելով կը քննուին մէկ մէկու հետ։ Մինչ այս մինչ այն, առջի օր երբ ըստ սովորութեան բաղկ կը կապէին, պարտէզ կուգայ Տավուա փաշայի մէկ բանջարանոցի վարձակալը Բեթրօ որ վէճի կ'սկսի Ֆօթիի հետ, որպէս թէ այս վերջինը Բեթրոյի կնոջը պատիւին դպպեր է։ Վէճը կռիւի կը փոխուի և Բեդրօ իր հակառակորդին կ'ըսէ «հիմա քեզի կ'սպաննեմ»։ Ասոր վրայ, Վասիլ որ արդէն կազած էր ընկերոջը դէմ դրամական կարտեան առթիւ, կը բռնէ Ֆօթիի թեւերը, մինչ Բէթրօ դանակովը կը կարէ անոր վիզը, գլուխը մարմնէն զատելու չափ։ Խեղճ պարտիզպանին մահը վայրկենական կ'ըլլայ։

Այս խժդուժ սպանութենէն ետք Բէթրօ դաշտը նետելով կը փախչի, մինչ Վասիլ անտարբեր կը փակուի իր հիւղակը։ Մարդասպանը սակայն, օրուն վրայ ցնորք եկած էր, շիտակ Ոստիկանութեան Դուռը կ'երթայ։ Հոն վրայի արիւնները կը տեսնեն, և երբ կը հարցնեն, ապուշ ակնարկներ ձգելով չորս դին, կը պատասխանէ. «Վասիլի հետ Ֆօթին մեռուցինք, եկայ որ լուր տամ»։ Ոստիկանութիւնը անմիջապէս փութալով կը ձերբակալէ Վասիլն ալ, որ սակայն կ'ուրանայ իր մեղակցութիւնը։

ՃԱՐՏԱՐ ԴԱՐՄԱՆ ՄԸ

Իբր յաջող և ճարտար տարմաբոյժ՝ լսած էի Խաչիկ էֆ. Ժամկոչեանի անունը, որուն դիմեցի, Պահճէ Գարու «Սթամպուլ» ճաշարանին վրայ, երկուշաբաթ առաջ դարմանելու համար ակուայի հիւանդութիւն մը, որ երկար ատենէ կը չարչարէր զիս, և որ կը յամառէր չբժշկուիլ, հակառակ կարգ մը առաջնակարգ ժամանակներու դարմանումին։ Իբր երախտագիտութեան պարագ՝ պէտք կը տեսնեմ ծանուցանել որ, երկուշաբաթուան մէջ, անսրինակ յաջողութեամբ մը բժշկեց տկարներուս այդ հիւանդութիւնը՝ որ կերակուր ուտելը դժուար կը դարձնէր։

Մ. ՍԱԱԹՃԵԱՆ

ԳԻԹԵՐՈՒԱՆ ՀԵՌԱԳԻՐ

ՎԵՐՋԻՆ ԺԱՄ

Երէկ գիշեր ուշ ատեն հեռագրական գործակալութեանց կողմէ մեզ հաղորդուած են հետեւեալ հեռագիրները.—

ԲԱՐԻԶ, 11 Հոկտ.— Զօր. Սթէօսէլ կը հեռագրէ թէ, ամսոյս 6ին յարձակում մը ըրած է ամրութիւններէն դուրս, և յաջողցոյն թշնամիէն գրաւուած մէկ քանի դիրքերը դարձեալ եռառած է, եռ մղելով զանոնք։

ԼՈՆՏՈՆ.— Նիւ-Եորքէ կը հեռագրեն թէ, վերջին լուրերուն նայելով Ասֆոլ Բոթի Արթուրէ փախչիլ փորձած է Շանկհայ երթալու համար, բայց սոսկալի կերպով վնասուած է Ճարտնցիներէն և իր փորձը ի դերեւ ելած է։

—Թոքիոյէ կը տեղեկացնեն թէ ճապոնական նաւատորմիղը ամբողջական յարձակում մը ըրած է Բորթ Արթուրի ռուսական նաւատորմին դէմ և Ռուսական երեք մարտանաւեր ընկղմած է։

ԲԱՐԻԶ.— Վալինկթոնէն կը տեղեկացնեն թէ, Մասաչուսէթի նաւարանը կը փութացնէ հինգ ընդծովեայներ՝ որոնք յանձնարարող Տէրութիւնը գաղտնի կը պահուի։

ՍԱԿԱՐԱՆ

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆԸ

28/11 Հոկտեմբեր 1904

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ	
Երէկ իրիկուն գոցուեցաւ	93.07
Ամէնէն բարձր գինը	93.14½
» վար գինը	93.04
ՐՈՒՄԷԼԻԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ	
Երէկ իրիկուն գոցուեցաւ ֆր.	125.50
Երէկուան բարձր գինը	125.87
» վար »	125.37
Քրէտի Ֆոնսիէ Էժիբսիէն Ա.	283.—
» » » Բ	267.
Քարափ	516.
Պանք Նաս. Կրէս.	424.—
Թրամվայի Բաժնեթուղթ	6.05
Ռէժիի պարտաթուղթ Ֆրանք	385.—
Անատոլ. Երկ. բաժնեթ. Ա.Ռ.	11.85
Օսմ. Ապահովագր. Ընկ. Լ

Արեւելեան Կեանքը

Տնտեսական կարեւոր դէպք մը

Քարիւղը պաղատի մէջ

Գ. Էֆ. Կիւլպէնկեանի ուսումնասիրութիւնը «Ռըվիւ Տէ Տէօ Մոնտ»ի մէջ

Տնտեսական գործերով հետաքրքրուողներու համար այս ամսուան նշանակալից իրողութիւններէն մին էր կայս. Կառավարութեան կողմէ երկու գերման մասնագէտներու Պաղատ ղրկուիլը, տեղւոյն նաւթի հանքերը քննելու համար։ Ուրիշ անգամներ ալ փորձուած ու հաստատուած է արդէն որ այդ գաւառը ու շրջակայ վայրերը ընծիր տեսակէ քարիւղ, վառելանիւթ ու ճարտարային կարգ մը նախանիւթեր պարունակող մեծ տարածութեամբ նաւթի հանքեր կան։ Աւելորդ է ըսել որ այդ հանքերու շահագործումէն երկրին համար առեւտրական ու ճարտարային ի՛նչ բարիքներ պիտի ծնին։ Ամէն գործի մարդ փոքր ինչ մտածելով կրնայ գտնել ատոնք։ Բայց որո՞ւմաքէն կ'ուզեր արդեօք որ այդ հանքերը շահագործելու ձեռնարկի մը համար կատարուած լոկ քննութեան մը լուրն իսկ այժմէն խոր ապատրութիւն մը պիտի ընէ քարիւղ արտադրող հրապարակներուն վրայ։

Ռուս թերթը կը գրէ թէ «Եփրատ ու Տիգրիս գետերու ափունց մօտ 60,000 քառ. քիլոմէթր տեղ նաւթային հող կայ։ Եթէ անոնք շահագործուին, ու արտադրուած քարիւղը երկաթուղիի միջոցաւ ուղղակի Միջերկրականի ծովեզրը փոխադրուի,— և արդէն կասրելի է յիշեալ գետերու միջոցաւ առանց ո և է դժուարութեան Պարսից ծոցը փոխադրել —, երկրին տնտեսական զարգացման շատ նպաստաւոր պիտի ըլլայ ու կը վախցուի թէ Պաքուի նաւթային ճարտարութեանց վրայ դէշ հակազդեցութիւն մը պիտի ընէ»։

Դեռ մեր նաւթի հանքերու մասին նոր քննութեան մը արդիւնքը չյայտնուած կամ տեղեկագիր մը չհրատարակուած՝ կրնանք վստահ ըլլալ թէ անոնց արտադրութեամբ երկրին մէջ սպառած քարիւղը մասամբ կամ ամբողջովին պիտի հայթայթենք։ Բացառապէս, պիտի սառնանք վառելանիւթի, պենզինի և ասոնց նման կարգ մը նիւթեր, որոնք քարիւղէն ոչ նուազ թանկագին ու կարեւոր են տեղական ճարտարարուեստին համար։ Սակայն ներելի՞ է յուսալ թէ մեր հանքերու արտադրութիւնը օտար քարիւղի հրապարակներու վրայ հակազդեցութիւն մը ընելու չափ կարեւորութիւն մը ունենան։ Փորձենք քննել այդ կէտը։

Ռուսական քարիւղին վրայ, տարիներ առաջ, Ռըվիւ ալ էտօ Մոնտի մէջ Պր. Գ. Կիւլպէնկեանի ըրած խիստ շահեկան ու ընդարձակ մէկ ուսումնասիրութիւնը ու ապա պարբերաբար հրատարակուած վիճակագրութիւնները ամփոփելով, կը տեղեկանանք անոնցմէ թէ ռուսական քարիւղը արտադրող նաւթի հանքերը Կովկասի մէջ Աբշերոնեան թերակղզիին վրայ 2000 քառ. քիլոմէթր տարածութիւն մը միայն ունին և անոր ալ դեռ կէսը շահագործուած է։ Այդ համեմատաբար փոքր ծաւալով տեղւոյն վրայ հեռագետ բացուած են 750 նաւթի հորեր ու 100ի չափ զտարան, ուրկէ կ'արտադրի ամբողջ աշխարհի քարիւղին գրէթէ կէսը՝ 80 միլիոն տակառ (մէկ տակառը 150 քիլօ է)։ Այդ հորերը բանալու համար իրենց խորութեան համեմատ, որ 60 մէթրէն մինչեւ 350 մէթր կ'ըլլայ, իւրաքանչիւրին 3-4000 ռսկի ծախք եղած է։ Հոն տարին 1200 թօնօէ մինչեւ 27,000 թօնօ նաւթ արտադրող հորեր կան, և նաւթին պարունակութիւն է 65/69 % մազուտ (վառելանիւթ). 27% քարիւղ, 3% կազօլին, 1% պենզին։ Այս թուանշաններուն յենլով մենք ալ կրնանք մեր նաւթային հանքերուն արտադրութեանց վրայ հաւանական ենթադրութիւններ ու մօտաւոր հաշիւներ մը ընել։

Թուրքիոյ մէջ տարին 500,000 Օսմ. ռսկի արժէքով՝ 50 միլիոն քիլօկրամ քարիւղ կ'ստանայ, զոր արտադրելու համար չուրջ 200,000 թօնօ նաւթ պէտք է։ Համարենք թէ Պաղատի նաւթի հորերը պիտի կրնան միջին հաշուով տարին 10,000 թօնօ նաւթ արտադրել, ըսել է քսան հոր, զորս բանալու համար 60-80,000 ռսկի ծախսել հարկ է ու երկու երեք զտարան միայն պիտի բաւեն արտադրել երկրին տարեկան ամբողջ սպառումի բաւական 500,000 ռսկւոյ արժէքով քարիւղը։ Եւ երբ մտածենք թէ նշանակութիւնն անգամ չունի շահագործել քսան հոր 60,000 քառ. քիլոմէթր տարածութեամբ ընդարձակ նաւթային հողի մը վրայ, ուր չատ դիւրաւ կարելի է ասնոր քանի մը պարկէր շահագործել, կը հեռուի ուրեմն թէ մեր նաւթի հանքերէն՝ մեր սպառած քարիւղի արտադրութիւնը ապահովելէ յետոյ, հետզհետէ պիտի կրնանք շատ աւելի մեծ քանակութեամբ քարիւղ արտադրել, և մանաւանդ, չնորհիւ երկրին աշխարհագրական բացառիկ դիրքին, մրցիլ օտար արտադրութեանց հետ որով Պաղատի նաւթի հանքերը շահագործելու ձեռնարկի մը նկատմամբ՝ միւս նաւթային երկիրներուն մէջ այժմէն յայտնուած վախը բոլորովին անտեղի չէ։

Մեր նաւթի հանքերուն շահագործումը երկրին համար հարստութեան անսպառ գանձ մը պիտի ըլլայ եթէ ի հաշիւ առնենք քարիւղէն զատ ատոնցմէ արտադրուելիք պենզինը ու վառելանիւթը (կազար), մանաւանդ եթէ մեր ճարտարագործք անոնցմէ օգտուելու չափ զարգացած ըլլան։ Մեր նաւթերէն առնուելիք պենզինը ճարտարութեանց մէջ խիստ գործածական կարեւոր նիւթ մըն է։ Մայրաքաղաքն է քիմիական շատ մը բաղադրութեանց։ Անով կը պարարտուին արհեստական ներկերը, անոյշ հոտերը, դեղագործական արտադրութիւններ։ Պենզինով կը մաքրուին իւղոտ նիւթեր՝ բուրդը, ևն. վերջապէս պենզինը է հոս մի առ մի թուել ամէն ինչ որ պենզինով կ'ըլլայ ճարտարարուեստի մէջ։ Նաւթի արտադրած ահագին քանակութեամբ վառելանիւթը, որ հանքածուխէն շատ աւելի զօրաւոր ու բաղդատաբար շատ աւելի խնայողական է, երկրին ճարտարութեանց համար նպաստաւոր պիտի ըլլայ։ Այդ ազատ նիւթը որ հանքերու ամէնէն թանկագինն է, երկրին ճարտարութեանց բուն սնունդը պիտի ըլլայ և թերեւս անոր շնորհիւ պիտի կառուցուին շոգեշարժ մեքենաներու մեծ գործարաններ։ Վերջապէս խիստ մօտաւոր ապագայի մը մէջ քանոր պիտի ունենանք մեր կարեւոր գաւառներէն միայն մէջ տեղի ունենալիք տնտեսական այն օգտակար երեւոյթները տեսնելու։

ՎԱՀՐԱՄ

Պարզ Խօսքեր

Սիրելի Հրանտ,

Ըսինք թէ հարստութիւնը պէտք է փոխանցեալ ըլլայ։ Բայց նաեւ սահմանաւոր ըլլալու է։ Օրինակի համար օդը, որ կը չրջապատէ մեզ, հարստութիւն մը չէ։ քանի որ բերանիս բանալով կրնանք մեզի պէտք եղածին չափ ներշնչել։ Իրաւ է թէ օգտակար է,—վասն զի մեր կեանքը կը պահպանէ—, բայց սովորաբար բան մը չենք վճարեր անոր գործածութեան համար, որովհետեւ անսահման քանակութեամբ կայ,—որով հարստութիւն մը չէ։ Սակայն հանքի մը մէջ օդին քանակութիւնը սահմանաւոր կ'ըլլայ և այն աստն հարստութեան մէկ մասը կը նկատուի, որովհետեւ քիչ մը թարմ օդը մեծ արժէք ունի հոն։ Ինչ որ հարստութեան մէկ մասը կը կազմէ, պէտք է նաև օգտակար ըլլայ, այսինքն բանի մը ծառայէ և հաճելի կամ բաղձալի ըլլայ ո՛եւ է եղանակով։ Կառքը, որուն չնորհիւ պարոյա մը կը վայելենք, ուղղակի օգտակար է, իսկ հացագործին սայլը, որով մեր հացը կը բերուի, անուղղակի կերպով օգտակար է, կամ թէ սընունդը, զոր մեր բերանը կը տանինք, ուղղակի օգտակարութիւն ունի, իսկ պատառաքաղը՝ անուղղակի։ Միայն թէ օգտակարութիւնը իրա՛ւն պէտք է ըլլայ։ Բուրդը, բամբակը, երկաթը եւն. օգտակար են, բայց ոչ ամէն պարագայի մէջ։ Երկաթի հանքեր կան զորոնք կարելի չէ շահագործել, կամ վայրի ոչխարներ կան որոնց բուրդը չենք կրնար վայելել։ Ուրեմն այդ երկաթը կամ բուրդը իրական օգտակարութիւն մը չունին։ Ամփոփելով մեր բածները, այժմ ճշտիւ գիտենք թէ հարստութիւն կը կոչուին այն բաները որոնք օգտակար, փոխանցելի և սահմանաւոր են։

ՍԻՄԷՈՆ ՄԵՐՈՒՆԻ

"Գործի Դարը,,

Կազմակերպութիւնը Հռուսիոյի մէջ

Շարժուն էջեր եւ Մարդու որսորդներ

Ամուսիոյի Բժիշկ

Առեւտրական հաղորդակցութիւնն ալ կատարելագործուած է Ամերիկայի մէջ, աւելի ապահով, աւելի արագ և աւելի գործնական վիճակի մը վերածուելով։ Շարժուն էջերով տարարներ կը յանձորդեն կազմուած տարարներուն։ Վաճառատան հետ սակայն առէջտրական յարաբերութիւն ունեցող յաճախորդներուն վերաբերեալ էջերը միայն կը պահուին, իսկ միւս էջերը դասակարգուելով մէկդի կը դրուին։ Գլխաւոր սկզբունք մըն է ընդօրինակութիւններու ջնջումը, վասն զի ամէն ընդօրինակութիւն 1° սխալներու հաւանականութիւններ կ'ստեղծէ և 2° բաղդատուելու, ճշգրտուելու պէտք կ'ունենայ։ Ահաւասիկ հետաքրքրաշարժ դրութիւն մը որ կը գործածուի փոխանակագրերու առաջքան։ Կանխապատրաստած երկու թերթեր կը պարունակեն առաջինը՝ փոխանակագրին Ֆորմիւլը և առաջքան ցուցակը (պորտրոտ), և երկրորդը՝ պահուելիք փոխագրնակագրին նախագիծը և ծանուցման Ֆորմիւլը։ Արդ, այս Ֆորմիւլներուն ապեալ օրինակները իրարու վրայ դրուած են այն կերպով որ անոնցմէ միայն պարապ մասերը լեցուած ատեն, տակի թերթին վրայ ալ ընդօրինակութիւնը կը կատարուի, երկու թերթերուն միջեւ դրուած հաղորդիչ թուղթի մը շնորհիւ։ Ասոնց ճարտար գիւտեր են զոր Ամերիկացիք կրնան հանկնալ, կիրարկել։ «Մենք մարդու. որսորդներ ենք» (We are Men Hunters!) կը պոռան Ամերիկացիները։ «Ձեր անձնատրութիւնը, կ'ըսէ ամերիկեան առեւտրական անանուն ընկերութեան մը յայտագիրը, շահարժին կը բերէ՞ ձեզ։ Եթէ չի բերեր, եկէք մեր առեւտրական գործին մէջ այնատեղէ՛ք որ տեղի աւելնայ ձեր կարողութիւնը և հետեւապէս ձեր արժէքը»։

*** Թերեւս այս իրողութիւնները անհաւատալի երեւան և նոյն իսկ ծաղրելի, բայց ճշմարտութիւնը սա է որ առեւտրական կազմակերպութեան վերաբերեալ ինքնիշխեր մասնագէտներու ուշադրութեան առարկայ եղած են և կազմակերպութեան ոգին եղած կոչումները ամերիկեան ժողովուրդին հոգեբանութեան յայտարար նշանները են։ Բացէ՛ք Եւրոպական տնտեսական կամ արհեստական ո՛և է հանդէս և ըսէք թէ կրնա՞ք գտնել հոն յօդուածներ որոնք կարենան բաղդատուիլ ամերիկեան հանդէսի մը, Ինճենիրինկ Մեկկոզինի մէկ թիւին սա բովանդակութեան հետ.—

1.—Աշխարհի մեծագոյն գործարաններուն (Արմսդրոնկ, Բարնէկի, Բրուբ) վարչական մեթոտները։

2.— Աշխատութիւնը՝ իմաստուն կերպով կազմակերպուած։

3.—Արտադրութիւնը և ածի ապրեցութիւնը գործաւորին վրայ։

4.—Համոզիչութիւնը՝ գործարաններու վարչութեան մէջ։

5.—Շոգեշարժ մեքենան՝ արդի արտադրութեան տնտեսական երեւոյթին հետ բաղդատուած։

6.— Ակնարկ մը՝ ձուլարաններու արդի կազմակերպութեան վրայ։

7.—Հանքերու շահագործման մեթոտներն և սկզբունքները։

8.—Արժէքներուն հաշիւը և անոր մեծ կարեւորութիւնը։

9.—Մասնագիտութեան առեւտրական և մեքենական սահմանները։

10.—Ելեկտրականութեան կիրարկումները՝ մեքենական չինութեանց գործարաններու մէջ։

11.—Կարգապահութիւն և հակասկիզբ պաշտօնեաներու։

12.—Դրբսդի գազաֆարին ոյժն և տկարութիւնը։

Ըսէք թէ Եւրոպայի մէջ կա՞յ բաժնեիրաղդով կազմուած առեւտրական ընկերութիւն մը որուն նպատակն ըլլայ պատասխանել կազմակերպութեան լաւագոյն մեթոտներու յարաձուն պէտքին և նուազ չանգով չատ արդիւնք ստանալու դիրքին միջոցներուն։ Ըսէք թէ Եւրոպայի մէջ կա՞յ առուտուրի բժիշկ (Business Doctor) անունով ճանչցուած պաշտօն մը, որուն գործն է առեւտրական մեծ ձեռնարկութիւնները քննել, տիակնոսդիք ընել և պատշաճ դարմանը յանձնարարել։ Վերջերս այս առեւտրական բժիշկներէն մին Ամերիկայէն Լոնտոն եկած ըլլալով, Մեկկեզին օվ Քոմըրս յօդուած մը նուիրած էր այդ պաշտօնին մասնաւորութիւնները բացատրող, որուն ամփոփումը կը վերապահենք մեր յառաջիկայ թիւին։

Առեւտրական Օրէնսգիտութիւն

Փոխանակագրին փոխարժէքը

Փոխանակագրին փոխարժէքը կը բաղկանայ ընդունողին պրնուած մասմը հնչուն դրամէն կամ ապրանքէն և կամ ընդունող անձին վրայ եղած պահանջքէն և ընդունողին կազմէ քաղաքին տրուած վարկէն։

Այս փոխարժէքը պէտք է քաղաքը հայթայթէ, սակայն ուրիշի մը հրամանին կամ անոր հաշուոյն համար քաշուած ատեն պէտք է այս վերջինը պատրաստէ և ղրկէ ընդունող անձին, հակառակ պարագային վնասուց հատուցման պատասխանատու կը նկատուի։ Եթէ այս պարագան, այսինքն երրորդ անձի մը հաշուոյն համար քաշուած ըլլալը փոխանակագրին մէջ չնշուած ըլլալու է, ապա ընդունողը ուղղակի կերպով իր անուան յանկանելով քաշէ, այն ատեն հրաման տուողը (որու հաշուոյն համար որ քաշուած է) միայն ապրանքին համար քաշողին հանդէպ պատասխանատու ըլլալով, ընդունողին կամ կրողին և փոխանցողներուն դէմ զերծ կը մնայ պատասխանատուութենէ, որով փոխարէէքը՝ ընդունող անձին չղրկուելուն առթիւ՝ այս վերջինները եթէ դատ վարել ուզեն՝ հրաման տուողին չեն կրնար դիմել։ Անպատճառ քաշող անձին դէմ պէտք է դատուի։ Սակայն ամէն թառիւ եթէ հրաման տուողին դիմել ուզեն, քաշողէն փոխանորդագիր առնելով, փոխանորդագիր կրնան դատավարել յետեալ անձին դէմ։

Փոխանակագրին փոխարժէքը ընդունող անձին քով պատրաստ գտնուած ըլլալու համար, քաշուած օրը այդ դրամին ղրկուիլը տիպզական չէ։ Պայմանաժամը լրանալէն օրն իսկ ընդունող անձին ձեռքը գտնուիլը բաւական կը համարուի, ինչպէս՝ երկու անձանց միջեւ բնաւ ընթացիկ հաշիւ մը չըլլալով, եթէ մէկը միւսին վրայ տեսօրէն երեսուն օր պայմանաժամու հարիւր ռսկւոյ փոխագիր մը քաշէ, և պայմանաժամէն օր մը առաջ այս գումարը ընդունող անձին ղրկէ, փոխարժէքը հայթայթած կ'ըլլայ։ Նոյնպէս պայմանաժամէն օր մը առաջ քաշող անձը ընդունողին մաս մը ապրանք ծախելով փոխարէնը եթէ չընդունի, նորէն փոխարժէքը հայթայթած կ'ըլլայ։ Նոյնպէս պայմանաժամէն օր մը առաջ եթէ քաշող անձը ընդունողին «ինձի հարիւր ռսկիոց փոխանակագիր մը կրնաք քաշելիը յայտնող վարկագիր մը (lettre de crédit) ղրկէ, այս պարագային եւս փոխարժէքը հայթայթած կ'ըլլայ։ Եթէ փոխարժէքը պարաքէ բաղկացեալ է, փոխգրին պայմանաժամը լրացած օրը յիշեալ պարագային ալ պայմանաժամը լրացած պէտք է ըլլայ։ Օրինակ.— Երեք ամիս պայմանաժամու մէկը միւսին վրայ 200 ռսկի առնելիքին փոխարէն յիշեալ անձին վրայ երկու ամիս պայմանաժամու 200 ռսկիոց քաշուած փոխանակագիրը այդ անձը եթէ չընդունի ու մերժէ, անկէ ծագած ո և է վնասուց հատուցման պատասխանատու չէ, զի պարտքին և փոխանակագրին պայմանաժամները իրարմէ տարբեր են։ Իրարու հաւասար եղած ատեն միայն փոխարժէքը հայթայթուած կ'ըլլայ։

Փոխանակագրին պայմանաժամը լրանալուն, և փոխարժէքը ընդունող անձին քով պատրաստ գտնուած ըլլալուն կամ չըլլալուն առթիւ ոեւէ վէճ կամ հակառակութիւն եթէ ծագի, փոխանակագիրը վրան քաշուած անձին կազմէ ընդունուած ըլլայ կամ չըլլայ, ամէն պարագայի մէջ փոխարժէքը, պայմանաժամը լրացած օրը հայթայթուած ու պատրաստուած ըլլալը պէտք է քաշողը ապացուցանէ եւ հաստատէ։

Փոխանակագրին պայմանաժամը լրանալուն, փոխարժէքը՝ ընդունող անձին քով չգտնուած ատեն, քաշողը ամէն պարագային պատասխանատու կը նկատուի, որով ընդունողը փոխանակագրին պարունակած գումարը կրող անձին հատուցանելէ վերջ քաշողին կը դիմէ։

Փոխարժէքը չղրկուած ըլլալուն առթիւ եթէ ընդունող անձը չկրնայանէ կրող անձին, այս վերջինը առանց բաղաքագրի եւ ուրիշ օրինական ձեւակերպութեանց կրնայ վերադարձնել քաշող անձին դիմել եւ պահանջել։

ՆՇԱՆ ՋԷՕՄԼԷՔՃԵԱՆ
Փաստաբան

ՕՍՄԱՆԵՐԷՆ
ՖՐԱՆՍԵՐԷՆ
ԳԵՐՄԱՆԵՐԷՆ
ՑՈՒՆԱՐԷՆ
Թերթերէ քաղուած

Առեւտրական Նօթեր

Առեւտրական Հրապարակը

Ցարար

Թրէքսբ, 1 Հոկտ.— Եկած վերջին անձրեւները բանջարին համար արդիւնաւոր չեղան, որովհետեւ այժմ բանջարը արեգակի ու տաքութեան պէտք ունի այլ եւս։ Բոլոր շաքար արտադրող երկիրներու մէջ բանջարի արմատին ծանրութիւնը գրէթէ միեւնոյն է։ Ամբողջ անցեալ շաբաթ մէջ շահագործական հրապարակներու վրայ գիները միշտ ամուր մնացին։ Մանաւանդ Ֆրանսայի շահագէտներուն Գերմանիոյ մէջ ըրած գնումներուն և անգլիական ու հնդկական խնդրանքներուն պատճառաւ։ Մեր հրապարակին գիները բարձր են և ա՛ւելի բարձրանալու հակամէտ։ Այս շաբաթ 45,000 պարկ ծախսուեցաւ 34¼—34¾ fուրօնէն։

1902ին այս շաբաթուան պատրաստ ապրանքն էր 51,700 կենդինար, 1903ին նախորդ և քաշողը ուղղակի կերպով իր անուան յանկանելով քաշէ, այն ատեն հրաման տուողը (որու հաշուոյն համար որ քաշուած է) միայն ապրանքին համար քաշողին հանդէպ պատասխանատու ըլլալով, ընդունողին կամ կրողին և փոխանցողներուն դէմ զերծ կը մնայ պատասխանատուութենէ, որով փոխարէէքը՝ ընդունող անձին չղրկուելուն առթիւ՝ այս վերջինները եթէ դատ վարել ուզեն՝ հրաման տուողին չեն կրնար դիմել։ Անպատճառ քաշող անձին դէմ պէտք է դատուի։ Սակայն ամէն թառիւ եթէ հրաման տուողին դիմել ուզեն, քաշողէն փոխանորդագիր առնելով, փոխանորդագիր կրնան դատավարել յետեալ անձին դէմ։

Փոխանակագրին փոխարժէքը ընդունող անձին քով պատրաստ գտնուած ըլլալու համար, քաշուած օրը այդ դրամին ղրկուիլը տիպզական չէ։ Պայմանաժամը լրանալէն օրն իսկ ընդունող անձին ձեռքը գտնուիլը բաւական կը համարուի, ինչպէս՝ երկու անձանց միջեւ բնաւ ընթացիկ հաշիւ մը չըլլալով, եթէ մէկը միւսին վրայ տեսօրէն երեսուն օր պայմանաժամու հարիւր ռսկւոյ փոխագիր մը քաշէ, և պայմանաժամէն օր մը առաջ այս գումարը ընդունող անձին ղրկէ, փոխարժէքը հայթայթած կ'ըլլայ։ Նոյնպէս պայմանաժամէն օր մը առաջ քաշող անձը ընդունողին մաս մը ապրանք ծախելով փոխարէնը եթէ չընդունի, նորէն փոխարժէքը հայթայթած կ'ըլլայ։ Նոյնպէս պայմանաժամէն օր մը առաջ եթէ քաշող անձը ընդունողին «ինձի հարիւր ռսկիոց փոխանակագիր մը կրնաք քաշելիը յայտնող վարկագիր մը (lettre de crédit) ղրկէ, այս պարագային եւս փոխարժէքը հայթայթած կ'ըլլայ։ Եթէ փոխարժէքը պարաքէ բաղկացեալ է, փոխգրին պայմանաժամը լրացած օրը յիշեալ պարագային ալ պայմանաժամը լրացած պէտք է ըլլայ։ Օրինակ.— Երեք ամիս պայմանաժամու մէկը միւսին վրայ 200 ռսկի առնելիքին փոխարէն յիշեալ անձին վրայ երկու ամիս պայմանաժամու 200 ռսկիոց քաշուած փոխանակագիրը այդ անձը եթէ չընդունի ու մերժէ, անկէ ծագած ո և է վնասուց հատուցման պատասխանատու չէ, զի պարտքին և փոխանակագրին պայմանաժամները իրարմէ տարբեր են։ Իրարու հաւասար եղած ատեն միայն փոխարժէքը հայթայթուած կ'ըլլայ։

Փոխանակագրին պայմանաժամը լրանալուն, և փոխարժէքը ընդունող անձին քով պատրաստ գտնուած ըլլալուն կամ չըլլալուն առթիւ ոեւէ վէճ կամ հակառակութիւն եթէ ծագի, փոխանակագիրը վրան քաշուած անձին կազմէ ընդունուած ըլլայ կամ չըլլայ, ամէն պարագայի մէջ փոխարժէքը, պայմանաժամը լրացած օրը հայթայթուած ու պատրաստուած ըլլալը պէտք է քաշողը ապացուցանէ եւ հաստատէ։

Փոխանակագրին պայմանաժամը լրանալուն, փոխարժէքը՝ ընդունող անձին քով չգտնուած ատեն, քաշողը ամէն պարագային պատասխանատու կը նկատուի, որով ընդունողը փոխանակագրին պարունակած գումարը կրող անձին հատուցանելէ վերջ քաշողին կը դիմէ։

Փոխարժէքը չղրկուած ըլլալուն առթիւ եթէ ընդունող անձը չկրնայանէ կրող անձին, այս վերջինը առանց բաղաքագրի եւ ուրիշ օրինական ձեւակերպութեանց կրնայ վերադարձնել քաշող անձին դիմել եւ պահանջել։

ՆՇԱՆ ՋԷՕՄԼԷՔՃԵԱՆ
Փաստաբան

ՕՍՄԱՆԵՐԷՆ
ՖՐԱՆՍԵՐԷՆ
ԳԵՐՄԱՆԵՐԷՆ
ՑՈՒՆԱՐԷՆ
Թերթերէ քաղուած

Առեւտրական Նօթեր

Ցարար

Թրէքսբ, 1 Հոկտ.— Եկած վերջին անձրեւները բանջարին համար արդիւնաւոր չեղան, որովհետեւ այժմ բանջարը արեգակի ու տաքութեան պէտք ունի այլ եւս։ Բոլոր շաքար արտադրող երկիրներու մէջ բանջարի արմատին ծանրութիւնը գրէթէ միեւնոյն է։ Ամբողջ անցեալ շաբաթ մէջ շահագործական հրապարակներու վրայ գիները միշտ ամուր մնացին։ Մանաւանդ Ֆրանսայի շահագէտներուն Գերմանիոյ մէջ ըրած գնումներուն և անգլիական ու հնդկական խնդրանքներուն պատճառաւ։ Մեր հրապարակին գիները բարձր են և ա՛լ աւելի բարձրանալու հակամէտ։ Այս շաբաթ 45,000 պարկ ծախսուեցաւ 34¼—34¾ fուրօնէն։

1902ին այս շաբաթուան պատրաստ ապրանքն էր 51,700 կենդինար, 1903ին այս շաբաթուան պատրաստ ապրանքն էր 36,500 կենդինար, իսկ այս շաբաթուան պատրաստ է 9,700 կենդինար։

Մորթ

Կ. Պոլիս, 24 Սեպտ.—Այսի մորթի գիները բարձր են, զոյգը 25—25½ ղրուշ։ Նոր ապրանք գրէթէ չկայ։

Ուլի մորթերու (օղլաք) գիները անփոփոխ են, զոյգը 19—20 ղրուշ (օսմ. ռսկին 100 ղրուշէն)։

Ոչխարի մորթի մեծ խնդրանք կայ հրապարակի վրայ. այսօրուան գինն է 6¼—6¼ ղրուշ։ Նոր ապրանք խիստ քիչ կուգայ։

Կովու մորթի (Անատոլուի) օխան 8—9 ղրուշ (օսմ. ռսկին 100 ղրուշէն)։ Շատ քիչ ապրանք կուգայ։ Եւրոպայէն կովու մորթ գրէթէ բնաւ չկայ, գիներու անկարմաութեան պատճառաւ, որովհետեւ ուրիշ հրապարակներ բարձր գիներով գնելու արամադիր են։

Բամբակ

Կ. Պոլիս, 25 Սեպտ.—Ամերիկեան կառավարութիւնը չրջաբերական մը հրատարակեց, որով կը ծանուցանէ թէ այս պարուան բամբակի նոր բերքը վերապահութեամբ 11½ միլիոն հակ կը հասնուի։ — Սրլլի առաջուէն 10 միլիոն հակ դրած էր։ — Այս լուրը բամբակի գինին վրայ ազդեց։ Նիւ Եորքի հրապարակին վրայ գինը նախորդ օրուանէն 17—20 սենթ աւելի կտրեց ու այս գինով բաւական կարեւոր գործառութիւններ եղան։ Մրեւնոյն իրողութիւնը, նոյն միջոցին, Մանչէսթրի մէջ ալ դատահեցաւ։ Գինը լիվրան 5⁷⁴/₁₀₀էն 5⁶²/₁₀₀ի իջաւ, սակայն կը կարծուի թէ գործարաններուն ստացած մեծագումար հրամանները ու ամերիկեան բամբակի նոր բերքին 10 միլիոն հակէն աւելի չըլլալուն համառօտը՝ դարձեալ գիներու վրայ փոքր ինչ բարձրացում մը առաջ պիտի բերէն։ Պոլսոյ հրապարակին վրայ, փոքրլական ու գերմանական բամբակեղինոց վրայ ժամանակէ մը ի վեր լաւ գործեր կ'ըլլան, բայց մեծ մասամբ արժէքէն պակաս գինով կը ծախուին։

[Հեղինակ Առեւտր. Սենեկի թերթէն]
Թարգմ. ՎԱՀՐԱՄ

Պարսիկ Վաճառականութեան Վիճակը եւ Ամուսիոյ Ֆէսի Գործարանները

Ծայր. Արեւելքի դատերազմը ու Պարսկաստանի համաձարակը՝ հիւսիսային Պարսկաստանի առեւտրական հրապարակներուն վրայ դէշ ներգործութիւն մը ըրած են։ Պարսկաստանի գլխաւոր արտադրութեանց՝ չոր պըտուղներուն, բրինձին, մորթերուն, բամբակին, քթանին գրէթէ միակ յանձնարարը Ռուսիա է։ Պատերազմին ու համաձարակին պատճառաւ, այդ վաճառքները այժմ վնասով իսկ ձեռքէ հանել մասամբ անկարար եղած է, որպէս հետեւութիւն է նաև Պարսկական հրապարակներու վրայ ռուսական ապրանաց սպառումին նուազութիւնը։

* * *

ԿԱՐԵՒՈՐ.—Պարսից կառավարութիւնը կը չքատարակէ Վեհ. Շահին մէկ հրամանը թէ կառավարութեան կողմէ Պարսիկ վաճառականներու արրուած առեւտրական արտօնութեանց պատճառաւ Պարսիկ եւ օտար հպատակներու միջեւ յաճախ ծագած վէճերու առաջքն առնելու համար, արտօնութիւն մը ունեցող կամ ի վերջոյ ստացողներուն արգիլուած է՝ առանց Պարսկական կառավարութեան հրամանին՝ օտար հպատակի մը գրաւ դնել և կամ շահագործելու համար ընկերութիւն։ Սակէ եթէ անվաւեր պիտի նկատուին այն պայմանագրութիւնք որոնք կնքուած են առանց կառավարութեան մասնաւոր թոյլատուութեան։

* * *

Աստրիոյ Ֆէսի գործարաններուն ընկերութեան Վարչական Խորհրդոյ նախագահ չաթուանանին ներկայացուցած անցեալ տարւոյ գործունութեանց հաշուեկշիռը, եւ որոշուեցաւ յառաջիկայ Հոկտեմբեր 15ին գումարուելիք բաժնետերաց Ընդհանուր Ժողովին մէջ անցեալ տարուան պէս 9% շահաբաժին մը առ բաժնետերաց և 105,000 քուրան պահեստի գումար մը նոր հաշուոյն անցընել։ Անցեալ տարուան գումարն էր 56,000 քուրան։

[Քօնսթանթինօփլիս Հանսիսպլաք]
Թարգմ. Գերմանեռնեռ
ՎԱՀՐԱՄ

Նոր Գիւտ մը

Աղբին Հիւթը

Երկրագործութիւնը կ'օժտուի նոր պարարտացուցիչով մը (engrais) զոր մշակները պիտի ընդունին իրաւացի խանդավառութեամբ։ Ինչպէս յայտնի է, պարարտացուցիչներու մասին մինչեւ հիմա երկու տեսութիւններ կային։ Մէկը Լիպիգի տեսութիւնն է որ քիմիական պարարտացուցիչներու գործածումը կը գովատրվէ և միւսը Սոսիրի և Պուսէնկոյի տեսութիւնը որ կողմակն պարարտացուցիչները միայն կ'ընդունի։ Երկար տարիներու ուսումնասիրութիւններէ և փորձերէ ետքը, Գնդ. Պուդան սա եզրակացութեան եկաւ որ այս երկու տեսութիւններուն բանաւոր իրերախառնումէն առաջ պիտի գայ պարարտացուցիչներու խնդրոյն գոհացուցիչ լուծումը։ Շինեց արհեստական աղբ մը, որ ազոտակի աղբին յատկութիւններն ունի։ Կըրինենի երկրագործական քիմիագիտութեան ուսուցիչ Մ. Տիման իր աշխատակցութիւնն ընծայեց Մ. Պուդանի և այս գործոն աշխատակցութեան արդիւնքը եղաւ նոր պարարտացուցիչը։ Գործածեցի աշխատութիւններէն ետքը, մշակային փորձեր եղան տունկերուն կարծիքն առնելու համար, որ ամէնէն ապահովն ու ամէնէն թանկագինն է։ Այս փորձերը ամէն նախատեսութիւնները գլող անցնող արդիւնքներ տուին և Մ. Տիման հետեւեալ տարերք գրեց այս մասին. «Ես ասվրութիւն ունիմ շատ մը տարիներու փորձերէ ետքը միայն կարծիք յայտնել, բայց այս նոր պարարտացուցիչին փորձերն այնքան պերճախօս են որ ամենեին չեմ վարանիր ընդունիլ։ այս նոր գիւտին օգտակարութիւնը։ Կրինենի երկրագործական կայանին փորձի տեսանուած դաշտը, որ հանքային պարարտացուցիչներէն օգտուած մը չէր տեսներ, լաւագոյն արդիւնքներ տուաւ։ այս նոր պարարտացուցիչին չնորհիւ, որուն մէկ քիլօկրամին մէջ 15—30 կրամ ազոտ և մօտ 30 կրամ ասիս Ֆոսֆորիք կայ։ Այս նոր գիւտը չուսով պիտի ընդհանրանայ և երկրագործները հաճելով պիտի տեսնեն որ իրենց տարամարդութեան տակ դրուած է արգասաւորիչ նիւթ մը, որ մինչեւ հիմա գործածուած պարարտացուցիչներուն այլ և պէտք պիտի չեղ։» Նոր գիւտին մեծագոյն առաւելութիւններէն մէկը պիտի ըլլայ հողը հարստացնել առանց երբեք անոր զօրութիւնը սպառելու։ Ոչ միայն մարտկ մը պիտի ըլլայ մշակութեան այլ նաեւ հեղինակ պիտի բարուքէ հողը։

[Օսմանեան Առեւտրական Սենեկի թերթէն]

Ծովային Վաճառականութիւն

Թուրքիոյ

Սինօպի եւ Ինէբոլուի

Սինօպի նաւահանգիստը շատ աղէկ համբաւ մը ունի և նաւերը հոն կատարեալ ապահովութեան մէջ են նոյն իսկ ձմեռը և ամէնէն փոթորկէն օրերուն։ Սինօպի վաճառականութիւնը կը կայանայ կ. Պոլսոյ հետ իր գործառնութեանց մէջ։ Կ'արտածուին չոր պըտուղներ, ծխախտ, փայտ եւ փոքրաքանակ արմատք, և կը ներածուին կերպասներ եւ մանր երկաթեղէնք, Սամսոնի եւ չրջակայ քաղաքի մը փոքր գիւղերու սպառումին համար։

Ինէպոլիի վաճառականութիւնը շատ բան կորսնցուցած է իր նախկին կարեւորութենէն եւ սակայն տակաւին կը կատարէ առեւտրական բաւական ոգեւորեալ գործառնութիւններ, այնպէս որ Սամսոնի նաւահանգիստը հանդիպող չոգենաւեր կրնան շահաւոր կերպով երթեւեկել նաեւ այս նաւահանգիստը, որ Բասթէմանիի բովանդակ նահանգին բնական նաւահանգիստը և գլխաւորապէս դրանգիդի կեդրոնն է։

[Թրանս. Առեւտր. Սենեկի թերթէն]

Բամպակ

Մանչէսթրէ եկած վերջին հեռագիրէն կը տեսնուի որ բամբակին գինն է 5.62։

ՍԻՄՈՆ ՋԷՕՄԼԷՔՃԵԱՆ

Դի